



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

53

274

# ՓՈՒՆՉ ԾԱՂԿԱՆՑ

ԱԱՀԱԿ Ա. ԽԱՆՃԵԱՆ



Կ. ՊՈԼԻԱ  
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ո. Յ. ՔԻՆՐԵԱՆ  
ՖԻՆԱՆՆԱԸՆ ԿՈԳՈՒՀՈՒ ԹԻՒ 19  
— 1866 —

ՓՈՒՆՉ

ԾԱՂԿԱՆՑ

891.99  
Խ-26

ՓՈՒՆՉ

11  
423


ԾԱՂԿԱՆՑ

PA  
88,785

ՅՈՒՆԵԱՏ

ՄԱՀԱՎ Ա. ԲԱՆՃԵԱՆ

ՀԱՅՈՒԹ  
ՅԱՐԱՐԱ



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ  
ԱՌԻԲԵՆԻ Յ. ՔԻՒՐՔԵԱՆ  
Կ. ՊՈԼԻՍ, ՖԻՆԱՆՏԱԼԱՐ ԽՈԳՈՒՇՈՒ թիւ 19

— 1866 —

Чи. № 1878/55



274-62



181-2013

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Ամենարուես հասիչն ամենից իմաստութիւն՝ որ զի խաւար յաննշոյն սգիտութեան զմահացեալ միտս մարդկան նորաստեղծեալ կենազործէ յարաժամ յանապական կեանս, եւ զիմս արդարեւ ՚ի մատաղ տից անտի ՚ի նոյն իսկ՝ յոր ցանկայի, յանզուգական կենցաղսն կազդուրեալ սակաւ ինչ ախորժ ինծ վարկաւ ՚ի պատուականազոյնն քան զամենայն իրա ասեաց յուսումն մերձենալ Հայկեան բարբառոյ, որով քաջակերեալ ցախօր ժամանակի՝ զժամ պարապոյս ծախել ՚ի գրութիւն սոյն դուզնաքեայ քերթուածոցս, զոր ահա իրեւ զթուց նաև առաջ հաւաքեալ զնոսա ՚ի մի, ՚ի լոյս ընծայեմ առ Համազգի եղբարս ոչ որպէս զործ ինչ երեւելեաց. որ առաւելն է քան զկար մեր, այլ պարագոյ իմն ՚ի հաստատութիւն առ որս յուլանոն առ ՚ի թեւակիսել յուսումն գիտութեան, եթէ քանի ինչ ցանկալի եւ ճահոդագոյն իսկ է նա. որոյ քաջ իմն որպէս ՚ի բովու մարգեալ զմարդիկ, զնոցունց յարգակ զքարոյս, չափաւորէ զկիրս, քաջցր առնէ զկամ եւ հանդարս զերեւակայութիւնս. եւ հետեւարար ո՞չչափ եւս զուարժափ են աշխատութիւնք, որ զյուսապատ զիրտ մարդկան բարեզարդ իմն պատկեն անչուշ:

Եւ արդ ինձ՝ որ նորդպար հանդիպի այսօր մասնել ՚ի հանդէս գրաւորութեան առ իմն նուիրել զերախայրիս զայս փանաքի յօժարբնծայ վասակոց իմոց առ Պարմանիս ազգին իմոյ, ցանկալի եւ եթէ յոյժ, զի ախորժ եղիցի ընդունելութիւն սորա. եւ եթէ հնար ինչ իցէ ինդրեմ մի անաշառութեամբ հայել ՚ի թերութիւնս սորին, այլ ներել բարեմբարար, որ իրախոյս իմն է ինծ ցանկալ յայլում նուազի եւս ՚ի լաւագոյնս քան զայս ձեռնարկել ՚ի զործս յօգուտ եւ ի փառս Ազգիս Հայկազնեան:

ՍԱՀԱԿ Ա. ԽԱՆՃԵԱՆ

## ԵՐԱԽՏԱԳԻՏԱԿԱՆ

三〇

ԲԱԶՄԵՐԱԿԵՏ ՈՒՍՈՒՑԻՉՆ ԻՄ

Յորայանդաստան թշափուը մտացաւ արկեր զուօմնն սերմանիւ  
Առ ընձիւ զել յապայս յաւեւեա քզբեղմաւորն արդասիս,  
Յօժարաբար աչա ձօնեն թէւ ՚ի նուեր նախլնծայ  
Առ բարեբարդ իմ բազմերախտ զերափայլիս գուղնաքեսոյ,  
Ս.Ռ. չզորէն բաւեկան  
Ախորժ և համն հեշտական  
Ազեւել քմացդ, բոյց նեկալ  
Ներեալ ՚ի սէր հպարար:  
Տէ՛ր, ո՞չ ՚ի զորը արդ վատնեցան ջանք քո և փոյթ եռանդուն  
Առ մի նկուն տղիսութեամբ լինել Ասուցդ ձեռնաստուն.  
Որոց ՚ի սիրս որպէս և յիմն քայդ երախտիք աննըման  
Գրոշմեալ անշուշտ ցարդ իսկ ՚ի տառ երես յանձնին կյարձան  
Օրչնեալ քբունքը որ հեղուն  
Յօձան ազդիս Հոյկագուն.  
Օրչնեալ և սիրոք յոր հանդչի  
Ալրոյ Աստուածն հոլանի:  
Զի՞նչ տաց տրիստոր ՚առ ամենայինի քցյ երախտեաց անփոխան  
Ոչինչ արժան յիս. եթէ ոչ զնասուցեալսա միայն.  
Զոր ՚ի հաճացո քոյ ընկալցին մի՛ ՚ի զնին անաչառ  
Քզթերութեանց կացեալ գործոց քում ծառապիս ապիկար,  
Զ՛ի ՚ի քո երախտոյ անդադար  
Ցցո մեծ է յիս անսպառ  
Քան զառաւել քաջապէս,  
Ցուոման ձկուել ասպարէզ,  
Որոշափ Երկինք ոչ ժիստեն  
Կալ միշտ հերցյս ապաւեն.  
Կեցցես ամօք պարագայց  
Անքոյթ ՚ի կեանս յարբնա

ՅԱՅՐԱ  
ՀԱՐԱՀԱՐՄՈՒԹ

աՅ

ՄԱՐԴԱԿԱ ՀԱՄԵՐԱ

ՆՐԻ ԱԴ

Ի ՎԵՅՅԻ ԱՐԱՐՉԱԳՈՐԾԱԿԱԿԱՆ ՏԵՍԱՌԱ

Ո՞չ զի՞ չքնաղ հրաշակերտ հաստեաց Որ լն երկնաւոր  
ԶԱրարչութեանն ակնենին ըզդործ կամաւ իւր հրզոր,  
Զմեծն այն ասեմ տեսարան և յայտնութիւն հրաշափառ:  
Զոր զվեց աւուրսյանգչյից զայն յօրինեաց բարեփառ:  
Ուռում անհաւ են մտաց լինել մարդկան խելամուտ,  
Զի և յանիսուլ յԱնմահեց ծածկեցաւ այն մեծ խորհուրդ.  
Եւ զըր բնաւին չզօքեն յաղս տկար իմ շրթանց  
Տաւեղը յաւետ գեղդեղել. քանի՛ հանդէս գերագանց:  
Զի՞ ձայն աշեղ հրամանացն 'ի սոսկ բարբառ « Եղիցի »  
Մինչ հնչեցաւ դառաջինն, դասք դասք Զօրացն հուլանի  
Շուշը զաթոռումն լուսարուղին բանակեցան գերունակ՝  
Ուր միշտ զԱքքայն փառատրեն ներբողական 'ի նուագ.  
Լոյն առաջին անստուեր ծագեաց զերթ բոց հրափայլ,  
Եւ ընդ նմին սեւաթզյր պատեաց խաւարն ստուար.  
Ուր բըռոչեալ 'ի միմեանց կիսագնտովքըն տարբեր,  
Կոչեցաւ լցոն այն 'ի տիւ և աղջամուղն 'ի գիշեր:  
Այն ինչ ապա և յըկնից 'ի յօյտ եկեալ շրջանակ,  
Զուրք միկնեցան վեճերն 'ի ջուրց ներքնոց պարունակ.  
Հաստատութիւնն վերամբարձ 'ի յօդս յայնժամ տարբական  
Ուրուտարը պարուրեալ ժպտէր որպէս գեղ կուսան.  
Ցորում բուշոպ ամնոսպաց մերթ զետեղեալ խիտ ընդ խիտ  
Տեղաւ տեղան զանձեւաց զարծաթափայլ շիթըզիթ.  
Ապա և հողիք սասակաշունջ կամ Զեփիւռոս հետափոյն  
Զերենիւք շնչեն ազգեալ շուրջ զուարթ 'ի վայրը համբուն:  
Եւ չուրք յաւետ՝ որ յԵրիբի աբարեալ լայն յասպարել.

Համատարած կաղմեցաւ այս ծով աշեղ գրիքարեղ.  
 Ուստի Կաւորդք զցի թեւովք հորդեն շաւիդ անդադար  
 Զմանուածաւալ մկանուն հերձեալ ջըրոցն անպատ.  
 Աստէն ցամացն յաղթ իշրամիք դաշտիւ տեսաւ յանդիման  
 Ի գոգ ափանց պատ ՚ի բառ շըջապատեալ ամենայն.  
 Ուր ՚ի բարբառ Արարչն յանկարծ կատարը երկարերձ  
 Ի մարդաբօսս գեղարէլ զարդարեցան զերթ հանդերձ:  
 Հող քաջարոյ ընձիւղեալ ծիդ բիւր ծաղիկ երփնորակ  
 Բերէ Կարգեա, Վարդ, Յամիկ, Յակինթ, Սեխակ, Մանիչակ.  
 Աշուտսու և ծառք անհամար պճնին կանաչ ՚ի սաղարթ,  
 Ազիթ ազդի տալ պատուղ սրտից բնաւ ՚ի գուարթ:  
 Յարեան ապա բարձրուղէլ Մայրք և կաղնիք իսիս ընդ խիտ  
 Կանոնարերն Խօնի, Կարգ, Սաղեզ ստախիս,  
 Ուր զըլիուղ բըլլոց կաղմեալ պուրակս աննաման,  
 ՚ի շուք նոցին նովանեաց հանդին հասակը ամենայն:  
 Ասս լուսաւորք ՚ի յերկին բա՛ ծադեցան վառ ՚ի վառ  
 Ըզմիեղերս անազոտ, յիւրեանց պճնել ՚ի շառայլ:  
 Արփի՝ որ ցանդ զըլիւրք ցրուեալ զատուեր մժադին,  
 Զպայցնառ աւուր տայ ըլլոյս արարածոցն ընաւեին.  
 Եւ գեղափայլըն Լուսին իբրեւ լապտեր ՚ի ստուերի  
 Զլուայ կաթեն շոյ նորս մահիկել զիւրքն արժամի.  
 Կրկին Աստեղք ընդ նմին ցանեալ ՚ի դաշտն ակնաշար  
 Զթխաթոյր զամկո ՚ի շեկ երփնազարդեն յարափայլ:  
 Որպէ ընդ այն կարգեցան ամք և աւուրք, ժամանակը,  
 Նցին դաւանայ ՚ի շըջան Եղանակացըն չորբեակ,  
 Գարուն զուարթ ծաղկալեր, Ամառն աղնիւ պտղաբայց,  
 Աշուն բարեօք ընդմաւոր և ցուրտ Զմեռն ՚ի սառայց:  
 Ըզկընի ծովք և նեղուցք յանթիւ սերունդո յոդնայալ  
 Զկանց և եթ եռացին ՚ի ջուրն ամել աղաջուր,  
 Ուց անդ տուամիւ անհնդհատ վարդեալ վատու առ վատու  
 Գան և զնան, որսովին մատնին ՚ի կարթն կամ ՚ի լար:  
 Թռչնոց երամք բաղմաղան սփակեցան յօդս ամբայարի  
 ՚ի թեւս թռուցիկո յերթեւեկ ճախրել զերկիւր կապուտակ.  
 Ցորոց յոլովք ՚ի ծովու ՚ի իւրզ զուլամք ձգեալ ջուր,  
 Մերթ լուսան մերթ միթք հարուն ձկուն տալ ՚ի կուլ.  
 Առ և կիսոցն վաղագոյն ժամանակաց խելամնւտ

Օժանդակեալ իբրեաց չուեն զաւուրս տալ փախւսուտ.  
 Մակայն թուչնիկը մաներեամ ոմն ՚ի պուրակս ոմն ՚ի դաշտ  
 ի նուագս նուագս յերթերն բիւր դայլայլիկո անընդհատ.  
 Խոյանս առեալ հոյաթեւ սլանան ու արծուիք օդապար,  
 Եւ բարձրանան մինչ անդուսս մաւլյաչաց իւր օտար.  
 Եւեալ ՚ի դէմն Արեգին զիւրեանց անդէն զալեւցիթ  
 Յեղափոխին նորանոր ՚ի մանկութիւն ժիր ու անքցիթ:  
 Զորքոսանեացն, անասնոցն և զաղանցըն համայն  
 Զոկիք ամբարձան յոդնաբումէ յայնժամ յերկրէ խուռաներամ,  
 Յորոց ոմնազ լեռնասուն շըլին զընան գլուխին,  
 Ամլք ընտանիք զառանին պաշտեն յամայր բնաւեն,  
 Ուռէս եզանց լուծք ՚ի կալ ընդ կըղողին մաճակալ  
 Արօրագրեալ ՚ի յարեւէն մեկնեն զցորեանն ոսկեփայլ  
 Նմ՛. Հյուլք մաքեաց ըլլոյոց քամեալ զքայլըր օշարակ  
 Զկաթն անցոյ տան ՚ի կիթ զուարթարն ՚ի ճաշկի:  
 Ա՛մ. այն ժժմակը և որդունք և ամենայն սոզնց ազգէ  
 Ուրք անդ ծնան ընդ հողով եռալ վեռալ ըովանդակ.  
 Ե՞ս՝ որ պատ ՚ի նոցունց բազմնոտանիս զնան տոր,  
 Եւ ե՞ն՝ որ հետո ման ՚ի ման գծեն յերկրի երփնաթցոյ:  
 Զեռան մըլիւնք խառնազանջ ՚ի արս իւրեանց ՚ի մի վայլ,  
 Զհանդերձելց գուռն գործեն ՚ի հայթայլից լուսպաշար.  
 Ըզկին մեղուաց ժիրաժիր զծաղկանց առեալ ըզնաշակ  
 Դործեն ըլմելը քազրանց համախմբեալ ՚ի կիթակ:  
 Աստէն Երկինք աշա սկերճ նշողին վառ ՚ի վառ  
 ՚ի փառս իւրեանց անկապուտ, ՚ի զարդարանս բարեփառ.  
 Բովանդակեալ և երկրի ՚ի հանդերձանս շնորհունակ  
 Զուարթածաւլիկ ՚ի տիպար պանձայր կուսից հանգունակ:  
 Սակայն գլուխ պակասեր Արարածոցըն որչոյն  
 Առ ՚ի խնամն ըզբնամ հոգարկելց աննըկուն,  
 Թուչնոց երկնից հրամատար, ազգ աղդ ձկանցըն ծովու  
 Եւ անասնոցն համբուն, սոզնոց ձնեացըն փօբու:  
 Եւ ահա Տէրն յանեից ձեռակերտեցաց զմենցն Ապեետ  
 Հանուրց ազգաց և աղանց ըզնախընտիրն ազգապետ,  
 ԶՄարդէն՝ զոր մերկ ՚ի յերկրէ առեալ ափալ հող անեղին  
 Նկարագրեաց ՚ի պատկեր Աստուածութեանն անտիերծ.  
 Եւ զիկնասարերն ըզբորդի մարմնոցն անկենդան

Ազգունչ Հոգւցին ազգեցեալ եղեւ յոդի բանական,  
Ում կենակից առաւել հարկ համարեալ անշրաժէլու  
Զինն զենս անդէն յարցը փոյթ զնախամոցյն ետ լնդ եօն:  
Զոր ՚ի կողեց առեալ Առան աշխարհաստեղծ իւր ՚ի մասն  
Եւ զայն լմեալ յօրինեաց յայլաւեռ իմն ՚ի կին մարդ.  
Աստ զերկուսեան համաշափ զվեգամն ասեմ և զվեայ  
՚ի մի միայն զորքեաց բայ յոդի, մարմին յարակայ.  
ՅԱնմաշական ՚ի վիճակ երեալ զնոսին յաւետեան  
Խորսախ յաւերդ առնէր անդ յերանութիւնս անվախման:  
Մարդն առաջին աստանօր պատուեալ փառօք պանձալի  
Զիմաստոթեան ծծէր սիւդ զՀոգւցին շնորհաց սիրալի,  
Մինչ իսկ բնաւից կենդանեաց ՚ի գալ նմա Կն յանդիման  
Զանուսնս նոցին յորջորջէր իւրաքանչիւր բատ բնութեան,  
Եւս ՚ի Դրամատն փափկութեան, ումշնորհցաւն ՚ի պարզե  
Բներկապատար ՚ի հրճուանս ցնծայր հոգւովն յարաւեռ:  
Ո՛չ զի՞ մեծ են գործք քո, Տէ՞ր, և զօրութիւնդ անսահման.  
Որ զերկինս միշտ և զերկիր լցէր փառօքդ անման:  
Զի՞նչ արքիսուր ապաքէն անթիւ բարեաց փոխանակ  
Ապէնիսազ Բարձրէլցիդ ինկեսցին սիրուք մեր համակ.  
Այլ ընդ փենսցդ բամիլին համաձայնեալ Զօրութ և անց  
Փառատրական զոհութեամբ զքեզ օբհնեցուք յաւետեան:

Ի ՅԱՂԹԱՆԱԿ

ՔԱԶԻՒ ՀԱՅԿԱՅ ԱՌԱՋՆՈՅ ԵՇԽԱՆԻ ՀԱՅՑ

ԵՒ ՊԱՅԱԶԱՍԱՅ ՆՈՐԱ

— օ օ օ օ օ —

Զի՞նչ նորապանչ բարութեամբ Զիւն Առարկին բարերար  
Նորակիբուաց վերստին զաշխարհ լրիւ հաւասար.  
Եւ ՚ի գարսւն շնորհագեղ զբաշտ ըզերինս և զեմակ  
Հանդունատիզ առաջնոյն պահնեաց ցողովն երինառար:

Իրեւ հոլովք անդասին ամանակացն յեզեզուկ  
Ետուն ՚ի գել փոյթ ՚ի փոյթ զաւուրս անցիցն մեծասուդ;  
Յոր առ Կոյսի նախահօր ազդ ազդ մարդկան համերամ  
Առ անսաստել զօրինօք Աստուածասատըն ցաման,  
՚ի այլ հեղենալ բնաւեն անվատարափ սահանաց  
Թարց յԱրդարոյն ապաքէն և որ գնովաւ յընարելեաց.  
Ոյց ՚ի Տապան փրկութեան ապրեալ իշն ՚ի պատուէը  
Ընդ սրբութեան իւրեանց յար գվարձս ընկալան երինանուէր:  
Տերակառացյց ասուն նաւ ահեղ ցամանն ՚ի վախճան  
Հանգեալ յազարն Վասեաց յամկահարույն արտեւան.  
Ուստի պատագամն արտանուցն հօր մեր իջեալ բամովնն.  
Ի գոս ապա Հայրինեաց առն բընակս և ՚ի տեղին  
Զոհ, պատարագ ՚ի սեղն հանեալ առ Տէր սրտադին:  
Զօրհներգս ընդ նոյն գոյութեան ՚ի գուճս անկեալ ինկեին:  
Եւ զի՞նչ շնորհ յայնմէտե ՚ի Կահապետըն անշուշտ  
Բաշեալ Վէհին բարեինամ ընդ ուղիս օրշնիցն անկորուստ,  
Իրեւ զծառ բեղմասոր ՚ի գարաստին Կախճաւան  
Ըստիր պտղովք սերնոց բարդաւանց անման:  
Որպէս ըզԱւմ և ըզԲամ զանդբակածինն և զարեթ՝  
Ցորմէ առ մեղ շատաւեղ չընազ ծաղեաց նախակետ.  
Հայլ՝ ոյր յԵրկնեց հարեալ սէր աստուածապաշտ կըրօնիւ  
Վամբ կանգնեցաւ ափոյեան առ ազդս Հայոց և հովիւ,  
Ոչ ինչ և եթ համարին յաշըն նորին հաճելի,  
Այլ հասուգով զգիառաց հանդիսանոյը Հայրենի,  
Եւ ՚ի Հայոց բաստ վեմ արձանանոյր գէտ արթուն,  
Հսկէր Գիւցազնն յառաթուր զասիս առնուլ և նկուն,  
Ընդ նոյն և զազդս համօրէն յանըրց լուծել գերութեան:  
Զոր գուն գործէր կաշկանդել հրէշն առաջին Ժիտանեան,  
Քանզի զտողն անդասին խարդաւանեալ ՚ի չարէն  
Ակարթանէր որպէս գու իշխող բնաւեից համօրէն,  
Եւ առ Գիւցազն, ասէ. «Տէ՞ր, եկ դու քյովդ ամենայն  
Կալ յայնմէտե հպատակ վաեմ թագին Ժիտանեան:  
Մի՞ զոր կոչէլ սէր երեկէ, ո՞չ ՚ի յերկինս և յերկիւ  
Ես զահերէց ձեզ իշխան, փառս ինձ տաջիք արժանի՞  
Անցիթ հանգիստ, զանձս անդին այլեւ վայելս և բարիս  
Եւ արքունի փառս անանց տաց ՚ի ժառանդ ձեզ, թէ զիմա


Ընդունիջիք սրտագին՝ զոր տամա առ ձեզ հրաման ։ Եղան  
թէ ոչ ընդ վայր զազդդ ողջն ՚ի սուր հարից իմ դաժան ։  
Ոչնչ Քաջին զանցիտեալ ՚ի սպառնալեաց գոռողին  
Խիլախ ընդ նոյն պատասխան առ նա կրկնէ աշազին.  
« Ո՛, որ ՚ի քսդ ապաստան յանձն լինիս մոլեկան,  
Զի՞ այդ ՚ի քեզ բարանձնանք յանդանութիւն դիւական.  
Եղո՞ւ կ զգքեւ. զի յանդէտս սպատիկալ չարին ՚ի հրապոյը  
Անցեալ զանցիտ զիրաւամի մոյրութեան կատ անձնուոր.  
Այլ և արդ լուր՝ զոր առ քեզ ըսնան վերուդիմ ես մէկին,  
Զի՞ մի է Տէր մեր յերկինս՝ ոյր գործք ձեռաց եմք բնաւեն.  
Նա՛ որ արար զամենան, զերկին, զաշխարհ ընդհանուոր  
Եւ զազդ մարդկան զերկիր շրջը յանձնիւր հոգալ մոտադիւր.  
Այդ՝ որ մըցիսդ ըզենաւս ընդ քեւ նուաճել ապառուուր,  
Ընդ փայց խորհիս առ մինչն առնուուր պաշտօն և յարդումն.  
Ոչնչ օգտիս և ՚ի քսդ պատիւ ու ՚ի շնորհս թէ և շատ,  
Զմեզ ՚ի շնորհացըն Յըրկնից զառածանել տարապարտ:  
Աւասիկ կեանս, ճոխութիւն, հանդիսա զուարթ, փառս մանաց  
՚ի սկզբանէ անդր և եթ մեզ պարգևեալ է Աստուած:  
Ոչնչ կարօս եմք քսդոյդ, ՚ի նա յուսամք աներկիմտ.  
Զթորդումանս պահէլ զԱզդ ՚ի գուլթ խնամոյն այժմ և միշտ:  
Որ և կարող է անշաւա ըլթնամիդ չարաչար  
Յաղեղն, ՚ի գեն հսկայիցո յոդի գատել շանթահար.  
Որպէս Զուարդնոյն լուսերամ, որը ՚ի յերկինս բերկրալիք  
Յանձնան ՚ի փառս հրճուեն, նոյնին ըզեպոյլ անխտիր  
Այ անաստել Աստուածյ՝ ՚ի խորանաց Ողիմպեան,  
՚ի սառերկիեայս անդնդոց արկ՝ ուր հնոյն կիզական:  
Անդ և քսդ փայր անել վահ՛, առ ծնողին քո դժիկեմ;  
Ուր ընդ աստեաց վայելեցդ վիշտա ընկացիս բաղմադէմ:  
Այլ մեզ անստաւ հանդերձեալ են բարութեանց մըցմակը  
Զոր հաստուցէ բարձրեալ Տէր մեր վաստակոց փոխանակ:  
Որում պարտիր ցանդ երկիր, մերտիւ սիրով պահմանել  
Պաշտել և եթ զնա հոդուով և դայլ ո՛չ ոք ճանաձել:  
Արդ թէ կամացդ հակընդէմ յեւլ զոր քեզ տամ պատասխան.  
Ցազդն իմ համակ մասդիւր լինիս դասաւ ցամանական,  
Ապ՛ անհրաժեշտ ինձ զարդիս հարկ ՚ի վերայ կայ ճակատ  
Տալ քեզ ընդդէմ անվեհիր ՚ի վուժ չարեցդ անընդհատ:

Օ՞ն ընդ առաջ ճիւադ դու, լոյն քեզ ահա ասպարէդ  
Տեսցուք արգեօք ո՞ւմ ՚ի մէջն պարտումն անկիցի ՚ի մարտէս,  
Կամ ես ՚ի քէն յաղթահար, անշրջուր մեռայց վասն տպիս,  
Ապ՛ եթէ ոչ ընդ քսդոյդ յօրհան հարից զ.քեզ յոռիս ։  
Ընդ բարբառա այս ՚ի զայրացթ լցեալ վիրագն Տիւան  
՚ի անդերձանս եւանէր մարտիք միւր քերան գիւարան,  
Երկրուն իսկ գումարեալ բանակը համբուն ՚ի գուպար  
Վասեալը յաւեւտ ոյր ընկեր ՚ի զէն, մահան և յասպար,  
Կամ ժողովին առ ետիդ, որ յորդորջն ՀԱՅՈՑ ՁՈՐ ։  
Զորով լերինք, դաշտը չքնար շըջապատեալ փառաւուր,  
Աստ Հայրն Հայոց յաշխոյդ առւր քարոզ իւրոցըն կարդայ.  
« Ընտիր ընտիր ֆորդուման նիզակակիցըդ իմ, հապա  
Քաջ լերուք քաջ, մի՛ ժանտին յահ շամուցուք ապիկար  
Ըզաղթութեան գումասցուք զարձան կանգնել մեծափառ:  
Ընդ յեշատակ քաջութեանս սիրոզ բերկիւցին անտիւուր  
Ոյց յապադոյս անեսցին նետր ՚ի վեհցդ, և անյուռ.  
Օրհնեացն անդ յաւետեան զանմիչութեան ձեր անուն,  
Այլ և ոչ ձեր ՚ի յերկինս վարձք կորիցն բարեխուն:  
Ուսցին որդիք մեր անշրջուր օրինակաւ կանինացըց  
Զօդաիս շանալ Հայրենեաց. մի՛ առա տեղի վասուց.  
Զի՞ զի՞նչ օգուտ վատութեան, թէ ոչ քերեալ ոտիփին  
Յանձնին կրել բռվանդակ զհարսած նորին դառնագին ։  
Յինչ զցոյ Դիւցաղնը խօսէր, անդուստ և թէլ բարձեալ ձայն  
Խրախոյս ՚ի գունդա իւր ազգեալ գրգուէ ՚ի սալմը յաղթական.  
Վասերկայուցըն կողմնոց հներեալ զմանչուամբ դասնութեան  
Կամ և ման լի, ցատումն յաղթ վեշապացըն նըման:  
Զոյց Էնդ ձայնիցն ազգաբար մօտ առ միւնանս հանդիպեալ  
Որպէս կոհակը լեռնարեր յահէլ մըրքակացըն շարժեալ  
Մի ըլքինվ ամերաձնեալ յածնուն կոծին վեզիսու,  
Բաղնեալ այնպէս զերեզն նախճիբս անբաւ:  
Անդէն հասկը կովովի, որ ՚ի գնդիցն Հայկեան  
Ի մէր վասեալ ու ՚ի նախանձ Սուրը Հայրենեաց, ազգութեան,  
Մի՞ զարդուն ՚ի Ակացից յերկիր զնկը դիտապատ,  
Թափ ընդ նոսին մերեալ սիրս նետ կամ նիզակս պողովատ:  
Խանչիւն, դզրդ, ճիչ թնդիւն արիւնախանձ վարազաց  
Զերկին վերկիր ընտիրին վարովին յանդարագուրձ.

Բառորարուղիս հեղեղօք վայրն սպողէր պատ ՚ի պատ,  
Եւ ընդ այերս պատելին զերի՞ց մեդ շոգիք սնըդչատ:  
Խոռ, Մանաւազ, Սրմենակ, Քաղ հարազատք Դիւցաղին  
Զինչ առեւծունք անվեչէր յառաջարէմ լեւլ գնդին,  
Աշխունք հրացաւս զպարադին վարդեն անշուշտ աստ և անդ,  
Ջիխակունս թշնամեաց շեղնչն ժերկիք բարդ ՚ի բարդ:  
Որպէս հողմունք բքարեր ՚ի քանց շնջեալ Երուսեան  
Ջալարագեղ հարկանեն զալարթնս ՚ի գոյն դեղնութեան,  
Կրտսեալ ափեւու դեղ ՚ի դեղ այսպէս և անդ բռնական  
Գործեն մըրբիքը ցամանց. ո՞չ զի՞նչ տեսիլ բռնութեան,  
Աստ որ ունէրն ՚ի մըրի Մասեաց ՚ի սար երկնաճէմ  
ԱՌուս արկեալ տիրական ըգտիեզերս համօրէն  
Գերել զերիքել և պաշտօն առնեւլ Երկից հանգունակ,  
Աւասիկ արդ պարտասեալ էջ դըմոխոյն ՚ի յատակ,  
Զի ՚բրեւ կայծակ շանթաձիթ ազեղն Հայկայ լար բնդ մէջ  
Կետ արձակեաց քաջամուխ շեշտ սրբտիւն անգեղն  
Հարաւ գոռուզն ըզգետնի, սարեցան ՚դունդք ՚ի թմրիք,  
Եւ առ տեղուջ զի՞նչ թոււ սամբ զոգին ժայթքեաց ախտակիք:  
Անդէն բեկեան գումարտակք ՚ի շուար, շեփոթ, տարակայս  
Յոյշեալ յաւար զամենայն զանձանց փարձեն ըզփախուստ.  
Ա.Ա. գեւ շկաչեն մահաձիր նեւու և զմանս ՚ի կենաց  
Խառար զաւեն, և զմանս ՚ի սար վարեն արտալած,  
Գոյժ հարկանին բօթալուր, գոյժ յաւարանս Տիտանայ  
Դիլրդի անդէն բարելն յոյզ կոծ Հայլեալ յարակայ,  
Զի հօր զիշխան իւր ետես իբր ըզնոճի բուռն յԵւրոս  
Գլուխն ըմբռստ տապալեալ կործան զնի յանե՞լ փու:  
Աստէն կանգնի թորդոմեան աղմաց փառաց յաղթանակ,  
Պարզի նոդ այեր ծալ ՚ի ծալ Ալպատութեանը դրօշակ:  
Կնքեաց երկին թէ յաւէրժ կեցցէ իմ ազդ Հայկածին,  
Ցորչափ արփի լուսափայլ ՚ի շող ցօլայ յԵլերին:  
Ցոր ըզդիւցաղնն թորդոմեան ՚ի թագ պէնեալ պետական  
Իշխան կարգեաց Հայրենեաց և Հայր որդւոցն համերամ:  
Ընդ այս բերկեալ իինդ ՚ի իինդ Հայրերյան միաբան  
Ի դրուամիս ներազիք զՀայրն յերդ առնուն աննման:  
Ա.Ա.պէս Աստղիկն Հայկազանց յերկնից կամար կապուտակ  
Ակիզն էտո շող յոսկի փայլ հատանել գեղունակ:

Խաղաղութեան անդէն զուարթ ժամանակք  
Հողովինս ՚ի հաշտ համբոյր բովանդակ .  
Եւ մերկանապը երկիր զատուեր տրումութեան  
Որաէս մռայլ յԱրեւ պայծառ ՚ի գարնան:  
Աղինք աղանց հայկասերունդըն գրոհի  
՚ի գիրկս աղանց հանդչին երկրին Հայրենի.  
Տօն Հարսամեաց ՚ի մեծ հանդէս ցնծութեան  
Կատարեն անդ դստերք ՚ի պար միաբան:  
Եւ պարմանեացն ընսալիք կածառ հեշտալուր  
Նուագս երգոց քազցր յերիւրեն լուսաթոյը  
Զգլիսով ածեալ պսակս ՚ի պերճ նարօտից  
Հիւսկէն ընդ վարդ ընդ մրտենիս միակից:  
Ո՞չ, զի չքնաղ յայնը պահու տեսանէր  
Գոդ կերպարան բնութեան ՚ի մոյն անեսպեր .  
Երկին եւ եթ ՚ի գոյն որպէս շափիւզայ  
Պձնեալ ժպաէք Փեպիւն ընդ շող նախընծայ  
Սրիսոյն ասեմ, ոյր միշտ ճաճանչք արծաթի  
Ըզգադաթամբն հարեալ Մասեաց գեղանի,  
Վառին բարձունքն ՚ի լոյս ՚ի գոյն երկներանգ,  
Ոչ անդը երբէք ամպք երեւին տիլորակ:  
Եւ իւ աշկունք պիշալիշ յառին անքթիթ  
Զփունչ ժունչ ծաղկամբք, որք գանանդէն ՚ի փթիթ,  
Զանմահութեան ցօննալ համբոյր Եղեմայ.  
Որ առ նոքօք, առ ճետ տոհմին թորդումայ:  
Միահաղոյն ամօք այսպէս պարագաց  
՚ի կարդ, ՚ի կրօնս այլ եւ յօրէնս գուղընթաց  
Կան Հայկազունք, եւ գահ անդէն պետութեան  
Պայտափի յարի արանց յաղթական:  
Ոյց են անուանք որդւոցն ասեմ վեհ Հայկայ  
Մեծն Արմենակ, Արամակ անդամակ:

181-2013



ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ԿՐԱՍԻՐԱԾ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ԳԱԱՀԱՆԱԿ

Եւ 'ի սոցունց քաջըն Գեղամ եւ Հարմայ  
Որք զՀայրենիօք հոկեն յեռանդս յարակայ:  
Աճին 'ի ճետ եւ 'ի սերունդս աստ եւ անդ  
Կնուն զերկիր, 'ստ անսուստ Բանին տիրաւանդ .  
Եինեն քաղաքս, աւանս եւ գիւղ եւ գաւառ  
Յորս անդաստանք արտ եւ այդիք ժպտին յար :  
Տիրամեծար ան երկիրն այն Հայաստան  
Զիմրդ յայնժամ սպանծայ ՚ի փառս աննման .  
Մինչ ըզնովաւ սիրտ զըզրդի օստարին  
Զարադրդիր յոխ ՚ի նախանձ բնաւին .  
Զնա հիմն ՚ի վեր քանոդել մինին մըտադիր,  
Կամ ըզբուսմբ ածել իւրոց հարկադիր :  
Այլ չեն աստէն շիջեալ Հայոց ՚ի սրափ  
Աշոյժ եւ սէր նահատետին հօր մեծի .  
Փոյթ ՚ի յանձին . Զան ՚ի բոխն առեալ անդ  
Վրէմինդիր կալ Հայրենեաց քաջ ՚ի մարտ:  
Երգեամ ծն արդ երգեամ իմ քնար բանսուոր  
Զերկրորդն Հայկայ ասեմ զլերամ նուագաւաոր .  
Աղէ, ասա, մրտէս յաղթեաց նա իսպառ  
Զիշխան Մարաց զգոս եւ ըմբոսան զծիւքար ,  
Խու զարեւն հատ զսմբարտակին չարաշուք  
Որպէս զանզարտ առիւծ զգալոյ դիւլլոկի :  
-Քանզի ՚նդ խուժան իւրոց ելեալ գունդագունդ  
Վասերն անդէն ՚ի վայրն ազատ տայ զըոռոյթ .  
Ըզնորարծարծն շիջուցանել զջան նորին  
Գահ անդ կանգնեալ անզնզամած խաւարին .  
Վեհ իշխանին ոչինչ ընդ այս տոկապը սիրտ  
Ո՛չ իսկ զարտուցն իւր լքանել աներկմատ .  
Գումարէ զօրս, կարդէ զգունդս, կազմիք մարտ  
Յոր զարհուրին Մարք եւ սարսին անընդհատ :

Որպէս կայծակն փայլակնացայտ ամպրոպայ՝  
Որ ընդ մի զարկս կորզէ զբարձունս ՚ի հիմանց .  
Այսպէս լքեալ քակտեալ զջովիր ոսովին  
Տապաստ անչուշտ անդ արկանեն զնոսին :  
Զոմն Հայկազունք զրաւեն ՚ի սլաքս ՚ի նոցունց  
Եւ զոմն հարուն շեշտ ՚ի մկունդ մահաբոյդ .  
Աստէն հանդոյն արծուի ՚նդ առաջ Արամայ  
Թոռցեալ յանկարծ յաշխոյժ նժոյդ իւր, ապա  
Սաստկատեսակ կրկնէ հարուածս եւ ընդ նոյն  
Ի բուն ուժգինս առնու զնիւքար կենդանոյն .  
Զոր յԱրմաւիր ՚ի նախատինս ածեալ ձահ  
Նմա ընդ չարեացն եհատ վծիու առ ՚ի մահ .  
Ընդ ծայր վարսել աշտարակին բարձրաբերձ  
Բնեւոս հարեալ թափ ընդ ձակատըն տինդ :  
Սուր ծայն, գոչին վերթ վարագի, եւ անդէն  
Զրափ ՚կենաց իսպաս ոստիւն դժխեմ :  
Ապ' եղեռամն նորին փոխան սա իրաւանց  
Զմին ընդ հարկաւ երկրին արար ՚ի մասանց .  
Գլին աւուրք, ամք անցանեն ոչ քազում .  
Եւ զինչ ապա . կրկնին աղէտք նորագոյն .  
Զի յուզին հեռք Բաբելականըն ցասմանց  
Զօրէն ահեղ շարժեալ ծովոց յեղակարծ .  
Որոց յողուտ խորիս կուտակաց սուզանել  
Վամք են անդէն ըզշայրենիս անսարգել .  
Խնդրեն զառիթ զիւրեանց հանել զիսորհուրդ յանկ  
Նախայարձակ Ամբարշտին հանդունակ :  
Ու այն ինչ աւուրք գարնանայնյն հասանէր ,  
Լու ՚ի Հայս անդ զնարշամայ, ոհ, լինէր .  
Եթէ նա ինքն Բաբելացւոյն ասեմ պետ  
Կայ հանդերձեալ ՚ի խաղմ ՚ի ուազմ ահափետ :

Հեծելազօրս ընդ իւր ածեալ հինգ հազար  
Եւ հետեւակըս քառասուն հազար այր  
Իցք ընդ այս մնալ Սրամայ անտարբեր,  
Որ ոչ յուղով աշխայժք թաղչին 'ի գիշեր .  
Գոտի ընդ մէջ ածեալ անդէն Գիւցազին  
Փոյթ գումարտակ զօրացն արար վերստին:  
Պերճն եւ անձնեայ անդր 'ի նոսին գեր 'ի վեր  
Գլուխ ամբարձեալ դէմ թշնամւոյն խիզախէր .  
Բոց ընդ աշկուննան հատանէին Հայկազանց  
«Մեռցուք» ասեն, թէ մեր հասեալ է օրհաս:  
Ըզդաշտալայրս կրկին գնդին համօրէն  
Վահանաւորք գոգ ջիր յախուռըն ծածկեն:  
Անդ Քաջաղէն Խորիսուռնեաց գումարտակ  
Ընդ Բնուռնեաց, Մանաւապիացըն բանակ  
Վառեալք յաւէտ զինչ հնոց յեռանդ վառ 'ի վառ  
Պատերազմիս կան դիմազրաւ անհնար:  
Այն ինչ ծիոց ըզգրգրւեալ խստերախ  
Ապա զաւաչ փողք շուրջ գոչին սրտաբախ .  
Ինոյն անդէն յուզեալ ոգուոց, զայրազին  
Իր ելեւէջս զմիմեամբ առեալ շփոթին:  
Եւ զինչ ըղձաս անդ տեսանել, զմւթ եւ սէր  
Ո՛հ վայրապմք, շաշն շկահնն զէնք ոռուեր .  
Ու աղաղակաց գընան շոինդք ընդ այշեր .  
Ո՛չ ոք զրոյց լսեն միմեանց անսարդել .  
Փայլ փայլ սուսերք յԱրմւոյն ճօնեալ ճառագայթ  
Աստեղատիպ ցայտեն գոգ ջիր բոցս անհատ:  
Աստ Արամեան զօրացըն զէնք ծարաւիք  
Ըզթշնամեաց տեսեալ դզորդս, աւասիկ .  
Իր ըզմշակ, որ զհամկս 'ի յանդ անդադար  
Յիւրն իսկ հնձէ անցուշտ մանդադ սրածայր,

Քաղեալ իսպառ զնոցունց ասեմ ըդհոգիս  
Դիմթաւալ շեղչեն յերկիր պիդք ըզդիս :  
Սըսեն նիզակս է որ ընդ կուրծս ամրակոռ  
Եւ է ուրեք շեշա ընդ տափողս հաստոյր:  
Անդ Բարելեանց որպէս յօրհաս յանկարծուստ  
Կիսոնք հարեալ զիզուն յերկիր կոյտ 'ի կոյտ .  
Եւ այլք անդէն խոյս տալ ընտրեն 'ի խուճապ  
Ի սպառնապեաց եղեալ մարտիս ձեռնթափ:  
Ո՛չ զաչս 'ի դէմն յառել զօրեն Հայկազանց  
Որպէս 'ի լոյս ոչ աշացաւք ճրագաց:  
Իսկ կորովին ասեմ Արամ ոչ սակաւ  
Ի հզօրաց գործեալ նախմճիրս սուսերաւ,  
Ապա ըզվրէմն, ասէ, հանից քաջաբար  
Ըզթշնամւոյն իմ Հայրենեաց չարաչար:  
Արդ աւետեաց եղեն պատգամք առ Բարչամ,  
Զի անա ժամ՝ յոր իդքք լցցին իւր համայն .  
Բայց զի է քեզ Բարշամ, ընդէր 'ի շուար  
Յածեալ յանձին 'ի ծուփս յուզիս անդադար .  
Աւասիկ փառք, եւ զոր խնդրես զՀայաստան  
Կազմ են, սակայն մերձ 'ի քոյզ ցուրտ դամբարան .  
Մատիր յառաջ, Եր զանգիտես, լեր անահ  
Ա՛ր գու զբաժակ, զոր քեզ ձօնէ մեսն Հայկաց:  
Եւ քանզի տար եկեալ յերկրէ խոնջիս արդ,  
Մէ քեզ ճեպել յանդրէն քո զարձ, հանդէր աստ  
Սուր Արամայ քեզ բաշխեն կեանս 'ի գըժոխ  
Եւ այլ զի փոյթ քեզ կենցաղոյս յարափոխ:  
Յայնժամ մինչդեռ տաղնապին յուզէր 'ի մարտին .  
Եւ ապաժոյժք յորդ ծիւէին ջերմապին  
Ահա անդէն եւ Արամայ զոռ սուսեր  
Որ զետնական հրածեւ զբոցս հատանէր ,

Աւժգին ընդ փող Ստամբակին դարձոցեալ  
Հզճապաղին հոսեաց դարեան դետաբար :  
Եւ ընդ նոյն փոյթ դակամք շրջեալ մահուն մէդ ,  
Անդ վիթխարի վիրացն անկաւ դեմնաբեկ :  
Զոր անդանօր տեսեալ զօրացըն նորին  
Ի դարնուրանն , յերկիւղ դոզան սաստկաղին :  
Եւ յաշնայնի որպէս սազարթք 'ի մըրրիկ  
Վարեալ աստ անդ , հուսկ մնան ուրեք համդարտիկ ,  
Մին նման եւ նորին խոկ վարին  
Հալածական 'ի սուր եղեալք դառնաղին :  
Փախչին այսպէս , մինչ թէ իցէ ինչ հըսար ,  
Բանալ երկրի առ անդ թաքչել դազանարար :  
Յոր կորովեաց զնդից Հայոց մեծածայն  
Փախստէիցն պնդեալ դհեւա մոլեկան .  
Ցերկրէ յերկիր վամեն վարեն ըզնոսին  
Զինչ յաղթ զնաւաւ հոզմունք մին դայրտպին :  
Մինչ այս մինչ այն ապ' առնեն դարձ 'ի տեղին  
Յոր անկելոցըն դիակունք խոնէին .  
Եւ պար արկեալ շուրջ զնորք անդանօր  
Քնդ յաղթութիւնս հրձուին իւրեանց փառաւոր :  
Ապ' 'ի նոցունց զկողոպուս յառ յալուր  
Ցաւար ածեն պէս պէս ըզդինս ամրակուռ :  
Իրեւ այսպէս գործ ճակասուն եհաս յանդ  
Եւ ոչ մի ինչ յուզմանց մնայր նշանակ .  
Եւ ահա զօրք ընդ զօրավարս կազմեալ գունդ  
Միահամուռ դառնան ընդ կրունկ . Եւ 'ի թունդ  
Դորդին ոլորտք ահազմադոչըն փողոց  
Զորս հարկանեն 'ի յաղթանակ քաջք Հայոց :  
Ոյց գեղունակ եւ դէմք ծաղին 'ի ժպիտ  
Զինչ բուրաստանք 'ի վարդ դարնան նորափթիթ :

Արդ՝ լուր լիցին , ոյց 'ի ախիւսս են յամբայր ,  
Զինչ ախոյեան կանդնի Սրամ վեհափառ .  
Զիք , թոնդ ուսցին , չիք , թէ խնդրեն որս 'ի Հայս .  
Զի տակաւին կանդուն են անդ բազուկք հաստ :  
Եւ Բարձրելոյն պահնն զնա յար գութեւնամ  
Ո՞ այն իցէ արդ կալ ընդդէմ զօրութեանն :  
Սիրտք չեն Հայոց սիրտ ահարեկ կամ տկար .  
Սիրեն ըզման քան յԱստուծոյ ուրանալ :  
Եւ կամ զերկիր ձգել յաթուր նսովին  
Երկիր՝ զոր անդ 'ի Հարց նախնեաց ժառանդին :  
Զի հաստատեալ ոչ են 'ի մարդ նոցին յոյս ,  
Զանդիտեն ոչ յումեքէ , այլ 'ի յերկնուստ :  
Աղէ , որոց առնուլ յանկան զմահուն փորձ  
Զինչ Տէր արդար առնէ ըստ չափ անցելոց .  
Զինչ ինչ այլ եւ ոյց որպէս ժանտ ոխերիմ  
ԶԱնեղին միշտ քանդել ըզվարուս ճգնին :  
Քարոզեցան անդէն 'գ աշխարհ բովանդակ  
Զոր ցուցին Հայք , մնծաց գործոց ըդհոչակ .  
Վակեալ զնոցին ըզքաջութեանցն այր զընկեր  
Ըզգածան միշտ , որք լուան յահ եւ յերեր :  
Ու ազգաց ազգաց մերձաւորաց 'ի սարսափ  
Սիրտք ծփեցան զերթ մկանք առ ծովափամբ :  
Դորդ եցան Կապագովկեանըն բարձունք ,  
Որպէս զերկիր շարժեն տարերց սասանմունք .  
Եւ ահարեկ ընդ իւրայոցըն բնաւին  
Քսաննեցաւ յոյժ Պայապիս պետն աշխարհին :  
Նա . մինչ եհաս լուր պատզամաց նմա 'նսուտ  
Ըզգալստեան Վեհին Հայոց քաջածնունդ ,  
Ոյր քառասուն խմբեալ զօրօք հազարօք  
Կայր բանակեալ մերձ առ նորին սահմանօք ,

Երկեաւ զահ մնծ , մի՞ գուցէ նմա ինչ ճակատ  
Հնդ իւր մղեալ պէս առաջնոց քաջ 'ի մարտ .  
Խըրում եւ եթ բոնակալեալ աշխարհին  
Զնա ՚ի բարեաց հարցէ ընդ վայր բնաւին :  
Ե յայս յաւէտ յուզեալ խորհուրդ տարադէպ  
Ճակատամարտ հընարի տալ , ոյր հանդէպ  
Աննկուն իսկ հանդիսանայր յաղթմանակ  
Զերթ քաջաւէտ ըմբիշ 'ի մնծ հրապարակ :  
Ապա զինուք , զօրօք , հրոսոք ել ընդդէմ  
Մեծաց Հայոց տաեմ Վեհին հրաշաղէն .  
Երրու զարեւ շիջուցանել ըդորուն՝  
Զոյր ոչ ընկճել մարտք զօրեցին զյաղթութիւն .  
Այլ վայրապար , որչափ յաւել նա ըզիոյթ ,  
Զի սուր Քաջին չեն 'ի պատեան իւր անքոյթ .  
Անդ ոչ սակաւ զօրաց նորին կոտորած  
Հարուածք բաշխեն Արամային նիզուկաց .  
Շաղիուք հոլով կուտակադէպ ճակաղին  
Ե բազմայլ դնդից խրոխա Աստիխն .  
Զերթ անյաջող տեսեալ զիրաց Պայապիս  
Աճապարէ անդէն 'ի խոյս 'ի գաղսնիս .  
Զորմէ անչուշտ եղեալ Վեհին խելտանուտ  
Ճեսէ գճամբար զօրաց իւրոց , եւ անդուստ  
Փոյթ ըդորին մատեալ ըզհետ զայրադին  
Ե հեռաւոր վարէ յաշխարհ բնաւին :  
Մինչ 'ի կղզիս նմ՝ անկանել մազապուր՝  
Զոր ջուրք պատեն Միջերկրականըն ծովու .  
Ապա զբուամք դերկիր ածեալ ըզնորին  
Վայելչազարդ պ ճնեաց փառօք զայս կրկին .  
Եւ կորովի ընդ իւր զօրօք բիւրաւոր  
Զոմին Հայկազուն եղեալ Մարզպան անդանօր՝

Արում անուն Մշակ , այր քաջ եռանդուն  
Վեհ յարութիւնս , կիրթ 'ի ճակատ աննկուն .  
Ոյր ձեռներէց 'ի գործս եղեալ աննըմման  
Զքնալ գորգիս գործեաց զայխարհն ամննայն .  
Ենիւրաց աստա անդր իւրակերտ եւ քաղաք  
Զայն յորջորջեալ 'ի բուն յանուն իւր Մշակ :  
Զոր 'ի բնակաց աղաւաղեալ աշխարհին  
Արտաքերեալ կոչի Մաժակ ընաւին :  
Երրեւ այսպէս անցին աւուրք տրտմադին  
Յոր անընդհատ ողբք եւ աղետք լինէին .  
Շուրջանակի եւ մինչ առին մարտք դադար ,  
Խաղաղութեան ապ' առաւօտըն պայծառ  
Ե լուսափայլ ծագեաց ըսփիւռ ծառագայթ .  
Ո՞հ հրաշալի այս անսարան բարեյայտ :  
Ո՞ւր , յոր յուզէր յաւերթ երկիրն Հայաստան  
Անդունդք խոռվուտ , տեղի առեալ յաւիտեան ,  
Վլրէ եւ մախսնք մեր արդ , լուծեալ դժնէից  
Ո՞չ ոք ընդ վիշտս լինին նպաստք աղէտից :  
Անքոյթ յանձն իւր այր այր լինին հետամուտ  
Ե բաղդս անձին եւ 'ի վաստակ եկամուտ .  
Եւ որպէս յետ սաստկասառոյցըն ձմերան  
Ծաղկի 'գարուն անդրէն չքնաղն Հայաստան :  
Կարդէ Սրամ , որ լուրջ 'ի միտս եւ յոզի  
Յամին ուրեք կարգս եւ կամնն արժանի .  
Էնդ պետական զօղէ ընդ լուծ օրինաց  
Զամննեսին որ 'ի փոքունց եւ մեծաց :  
Գործել զերկից մ այն իցէ զոչ հաճոյս ,  
Առ դուրս հասեալ մնան վճիռք պահախոյզ .  
Որպէս ծագուց ըստ թեւս հաւուց ուծեալ մօր  
Ե կուծագ չարին կտուց լինին կոր

Աստէն 'ի իմնոդ զուարթ համայնք բերկրին յար  
Զորք ընդ ծործորս, գետք ընդ առուակս առնուն պար  
Եւ մարդափայլ գաշտք ընդ լերինս ընդ բըլուր  
Զերթ աւետեաց զողջոյն ձօննեն անտըլսուր ։  
Երեւելեօք ահա զործովք այսոքիւք  
Յանձին զիապաց կնքէր Արամ միշտ ըզուք ։  
Մինչ զնոմին հոչակ յազդ ազդ օսարին  
Ընդ յամենայն յաշխարհ եւ եթ ծաւալին ։  
Յոր յարութիւն սորին յաւէտ ահարկութարա ։  
Յոգունք լինին 'ի պատկառանս ալինածու ։  
Մինչեւ կազել զազդ մեր հաղոյն Արմենի ։  
Խյշատակ անուան Վեհիս պանծալի ։  
Այլ եւ զմեծն 'ի հրաշալեաց տասցի ։  
Ո'վ անպատում ողորմութեանըն Երկնից ։  
Նա՝ որ յայնժամ յանցալթութեամըն տիտղոս  
Պանծայր ըսկիւռ աշխարհակալըն նինսոն,  
Ոյր իսկ բազմաց միշտ հասուցեալ բիւր վտանիք  
Եւ զօտարաց զերկիր զրաւեալ եւ զքաղաք,  
Յահ զնոսին էր պաշարեալ եւ յերկիւղ  
Որպէս ստուար շուրջ զեթեօք մառախուղ ։  
Եւ պայազատ եղեալ ազանց Տիտանեան  
Զգահ յԱսորիս անդ ժառանգէր ինքնիշան,  
Նա իսկ ասեմ, մինչ զԱրամոյ իրազգաց  
Զմեծահոչակ եղեւ զզործոց անկասկած,  
Ոչինչ անդէն վստահ երբէք լեալ յանձին,  
Ցորչափ ճգնէր տալ պատերազմ ընդ Քաջին ։  
Զզայրոյթ սրտին իւր իսկ ցածոյց քինայոյզ  
Դաշն ընդ նմին կուեալ հաշտման մտադիւրս ։  
Ոյր հաւատչեաց խազալութեանն անվթար ։  
Եթող նմա զերթ Արքայից մեծախառ

Մարդարասայեռ պասկ ՚ի գլուխ ունել ցանդ ։  
Որ կայսերաց էին վայել այլ եւ անկ ։  
Ասղաքէն զինչ ուրախութիւն անսպառ  
Եւ քանի մէր յոդիս Հայոց վասին յար,  
Այն ինչ տեսեալ զաղատութեանըն Դրօչակ  
Ամպածածան ընդ գլուխ Մասեաց վառունակ ։  
Եւ բարեգութ տեսեալ ՚նդ իւրեանս տէր եւ Հայր  
Զարքայն Արամ Հայկեան զաւակ քաշակառ ։  
Ոյր զամս յիսուն իշմեալ եւ ութ բարիոք ։  
Առատ 'ի մէր որբոց արեացըն անոք,  
Այլեւ պանզան առ Հայրենիս զուարթուն  
Որպէս անշուշտ հաւատարիմ տէր այգւոյն,  
Ապա աւանդ Աստուածասաստըն վծիու  
Աճապարէ ցԱրքայն արի եւ ընտիր ։  
Նմա զմահու մասուռակեալ զըպածակ  
ԶԱրեւն շիջոց զՀայրենեաց զեզունակ ։  
Մեռաւ անմահն եւ սուդ էառ Հայաստան  
Եւ ողբացին արք եւ կանայք ամենայն ։  
Արտածմլիկ անդէն Զայլիցն 'ի կական  
Եթերանէմ ամպէք գոտացին միանգտամ ։  
Հովանացաւ փառքն Հայրենեացըն վեճ  
Ի մահարձան շիրմաց ընդ քող տիրագէմ ։  
Զանզուկական ողբալ զիրուստ առին սուդ  
Զտանն Հայկաղմանց առին Մասեաց եւ բարձունք ։  
Յորհառաչանս կրկնեն յաւերժ ողբական,  
«Ահեղազօր մէր վեհ եւ Հայր մեր Արամ» :

Ա. Ա.

ՏԵՐԱՄԱՅՐԻ ՍՈՒՐԲ ԿՈՅՍՆ ՄԱՐԻԱՄ



Զար քեզ նուազո պէս Մուսայից պերճտչուք  
 Եւ զի՞նչ ներբողս 'ի դրուատին բաւեսցուք  
 Վեհիդ՝ ձնել 'ի քնար շրթանցո օրհնաբան։  
 Ո' տիրածին կոյս Մարիամ աննման։  
 Որ անեղին Հօր 'ի յայգւոջ բարիբեր  
 Անմահութեան որի՛ մնկեցար իմնկանուէր,  
 Էնդ գիտութեան տունին, որ 'ի դրախտ Եղեմնան  
 Փթթեալ զուարի՛ չքնար վարսիւք կուսական։  
 Եւ 'ի կայլակ Հոգւոյն չնորհաց ցողազարդ  
 Ոռոգելով 'ի բոյս բարեաց անընդհատ,  
 Ի խմնդ ւ. 'ի յոյս տրտմեալ ոգւոց քոյդ ողիոյգ  
 Զմիածինդ առ մեղ եւսուր ըդթիսուս։  
 Որ քառաթեւ. Խաչափայտին 'ի հնձան  
 Ի Գողգոթայ՝ ուր հին Մարդոյն դամբարան,  
 Ճմեալ անդին 'ի խաչհանուաց չարաշուէր,  
 Զինջ անապակ եւ մեղ բաժակն 'ի նուէր։  
 Զամբիծն ասեմ արիւն՝ որով անխստիր  
 Ի քաղցրութիւն դարձան անշուշտ հեշտալիր  
 Քատինեալ քմաց նհ դառնափոյն մեր ճաշակ։  
 Զինչ առ նովաւ ախորժ մեզեր անշուշտ։  
 Զորմէ՛ ւ. Գուշակն 'ի հին աւուրս անդստին  
 Առ ելիւք անդ Խարայելեանըն աղղին  
 Առ մեղ ապա ընդ հայելի օրինակ  
 Բան զեղելոց այս մերկացաւ նշանակ։

Զողկոյլն ասեմ ըղթաղողոյ քաղցրագին մասն ոյ այ  
 Զոր ելելոց յայց Աւեւեաց Մուրք Երկրին բան զի  
 Ընդ Քաղէբաւ կախեալ Յեսուայ ըզփայտէ շահ այս  
 Պարզեւս առ Աղգն ածին յընտիրն 'ի յերկրէ։  
 Որք փրկութեան նոցին տուեալ զայն նշան ի ան  
 Ասեն. ահա վախճան եհաս սուրբ խոստան։  
 Օն ընդ առաջ ջերմ անցողովդ ի հաւատ,  
 Այլ մի կարծիս, յերկրայս լիջիք յուսահատ։  
 Եսկ որ 'ի լուր եղեն բանից մտադիր,  
 Ի չարաչար կասեալ գնացից, ժամադիր արևոք չէ  
 Ի սրբավայրն եղեն անշուշտ անսրիսուր,  
 Յոր նախահարց գասք անձկային ընդհանուր։  
 Այսպէս ով կոյս եւ քոյդ բնձիւղ անթառամ՝  
 Ում 'ի դարուց աչք ձգտէին ամնենայն,  
 Զորս անմոլար զնա պաշտեն Տէր եւ Աստուած  
 Ի մահուանէ թափեաց 'ի կեանս յարակաց։  
 Անպարտակիրն 'ի չարչարանս եւ 'ի մահ եւ կերպ  
 Եկեալ յաղագս աղատութեան ոգեշահ,  
 Զ'ի հաղը գերեալ օձատեսակն Որսողին  
 Դրախտին անմահ ժառանգս արար եթերին։  
 Տէրն հրաշափառ շարժեալ 'ի սէր Մահացուաց  
 Յանձն առ անդէն զերի՛ ցող կուարի՛ ասաւեղաց  
 Կրկին վասակս անդ 'ի կողիցն տալ նուէր։  
 Ի գոյն սպիտակ խառն ընդ բոսոր կենաբեր։  
 Զախսա աւաքել՝ միով զմեղացն ըսկզբան  
 Ի մաքրութիւն ջըրոյ 'ի նոր Աւազան,  
 Եւ Երկրորդաւ Մեղան կանգնել խորհրդոյ,  
 Յորմէ՛ լիով բաշխին չնորհք մերս հոգւոյ։  
 Փանք եւ չնորհ Փրկչին մերոյ յաւիսեան։  
 Որ զմեղ յաւերժ յիւր տածէ ինաման զիթութեան։

Եւ օրհնութեւն քեզ, և Դշխայ գեղանի՝ մըսովո՞յ  
Որ անսպառ յոյս յար եղեր աշխարհի:  
Ո՛հ, ոչ նման քեզ Մայրն Եւայ նախածնող ու քայլ  
Յարազուարձ եղեւ կենաց նուիրող.  
Ո՛չ իսկ 'ի բաստի՝ յոր միրանայր անտխուր,  
Մէն մի եւ եթ արար հազորդ զորդիս իւր:  
Ալ 'ի ճաշակ փակեալ ծառոյն Դիտութեան.  
Զոր ըլքոչմնեաց ուխտին դրժեալ Տէրունեան,  
Եթող զաշխարհ յոզը 'ի կալիծ վշաագին  
Եւ զըմնդակ ապա յօրհաս առօրին:  
Ուստի գժուխոց անդնդալիր բայեալ զրունք  
Վեհից կաճառք ո՛հ անդանօր ողարմուկ  
Ի ստուեր մահու կաշկանդեցան լայնածիր  
Զօրին անոք ձագուց ցընոյն 'ի մագիլ:  
Մինչեւ Արփի՝ որ 'ի ծոցոց քո ամբիծ,  
Ի ճառագլխո իւր անստուեր բնաւից  
Ծագեալ մաշուշ լրյու փրկութեան վերածեաց  
Յարդարութեան 'ի Բնագաւառն լուսազգեաց:  
Օրհնեալ ես զու հանսպազ  
Մայր սրբութեան 'ի կանայս,  
Օրհնեալ յնրինից լրապատար  
Ու 'ի մարդկանէ անդագար:  
Զի քեւ լուծան տրտմալիր  
Անդարձ անէծք սեւաւ վճիռ:  
Դ'ուրախութեան մավախճան  
Եղեր առիթ ընտրական:  
Զգլուխ հին դժմեմ վիշապին  
Ծնողին մեղաց գառնադին  
Ընդ սուրբ ստիւքը 'ի ջախջախ,  
Պարտեաւ սոսիլին խիղախ.

Եւ յորդեցաւ քեւ շաւիդ  
Յերկրէ յերկինս գէպ ուղիղ,  
Վերածգել զամենայն  
Ուր Զուազինոցն է կայան.  
Արդ մեք ծնունդք քոյին երկանց  
Ի գումա անկեալ ձեռամբարձ  
Պազատիմք յար անկեալ յաղերս  
Առ մայրըք մեր գերազանց:  
Ընկալ զոր քեզ ձօնեմք յաւերժ  
Զիուն մեր ուղերձ մաղթանաց,  
Ամնարաշչս ձօնեալ 'ի մեղ իւս ուրուց  
Լշնորհ քոյին գըմութեանց:  
Որ աներկմիտ յուսով 'ի քեզ  
Ապաւինիմք քո զծառայս:  
Ընդ հովանեաւ թեւոցդ անքոյին  
Պատսպարեալ հանապարդ,  
Կիցիս մայր մեր ընդ մեր յամայը  
Եւ ընդ չարին գժնդակ  
Զերծ 'ի չարեաց կալ մեղ յաւէտ  
Իբր երկնարերձ աշտարակ:  
Էղձիւք առ քեզ վերառաքեմք  
Էղսիրսոս արդէն հոյանի.  
Ներ վասն մեր միշտ բարեխօս  
Առ միածին քո Որդի:  
Ոյր անսրաստ զին եմք արեան  
Սրբեալ յախտից կարելէր,  
Որդիս լուսոյ եղեալք Զըրով'  
Զոր 'ի կեղէն նեղ 'ի նուէր.  
Մի յանսպառ ինսանցդ զմեզ  
Մերժեր և Մայր մեր Սուրբ կոյս,

Զի մի՛ մեղանիք զմեօք պատեալ շուրջ  
ի սոսոր անկցուք խորասոյդ:  
Այլ մինչ որպէս լոյս անստուեր  
Յաւուրն յետնում գալստեան  
Քո Միածնիդ սիրեցելոյ  
Յաշմէ առցես բազմական .  
Ուր ընաւից ոգւոց կրկին  
ի կեանս եկեալ նորանոր  
Յառնեն ապա 'ի դատաստան ,  
Յայնմ պահու ահաւոր .  
Յողոքս անկեալ ժտեմք յաւերժ  
Մազթեան ըղնոյն Դատաւոր,  
Մի 'ասստ, ցասումն զմեղ հերքեսցէ  
ի ձախակորմն ակնկոր :

Այլ բազմածախ 'ի հրոյն անշէջ  
Զերծեալ գեոյն խաւարին ,  
Ժառանգս բարեաց խոսացելոց  
Գէթ ընկալցի Ելերին :



### ԱՌ ՍԵՐՆ



Որ երկնաճեմ  
Զուարթնոց վսեմ  
Փայլս անճառ հանդունակ .  
Ո' վեհ ողի  
Սէր փարելի  
Դու կեանք հանուց անսպակ :

Զի համածիր բան  
Երկին երկիր  
Քեւ զուարթանան անտըխեղծ ,  
ի քոյդ պայծառ  
Ժմտին տիպար  
Որպէս 'ի լոյս երկնաստեղծ .  
Առիթ ընտրեալ  
Ցոր անվթար  
Յօդես 'ի զօդ համազոյդ  
Զազգըս մարդկան  
Կալ միաբան  
Նման եղբարց համարիւնք  
Այլ եւ նարօտ  
Պերճ քաջուրոտ  
Առ 'ի սեռիցըն կրկին  
Զոյդս անմէկին  
Ցողի 'մարմին  
Լուծել հանդոյն տատրակին  
Դու 'ի պատկեր  
Զմարդն անեպեր  
Հաստեալ անշուշտ Անեղին  
Դասք երկրածնաց  
Բնակին յԱստուած  
Ըստ Յովհաննեանըն բանին  
Որպէս ասաց :  
« Որ անկասկած  
ի սէր կացցէ անբաժան ,  
ի նմա է Տէր  
Եւ նաև 'ի Տէր  
Որպէս ընակս յօթեւան »:

Զքեղ Երկինք  
Ով սէր քաղցրիկ .  
Յոդւոջ 'ի խորս ամենից  
Էարկ յամայր  
Կայծակ մի վառ  
Ի հալոցացն իւրակից :  
Ուր ծաւալեալ  
Անհատաբար  
Իրեւ ըզբով մաքրենի  
Սրբս զսրուից  
Զաղտ եւ ըզբիծ ,  
Բացափայլեալ գեղանի :  
Ցոր պաղպաջուն  
Արփոյ հանգոյն  
Պմնեալ 'ի լոյս մարդկան յար  
Ցաւերժ մնան  
Զերջանկութեան  
Ջանճառն ունել Սրբավայր ,  
Ուստի համայն  
Պարք լուսերամ  
Աւմդ ըզՄէրդ ուրացեալ ,  
Ի բանդ մթին  
Տարտարուին  
Ի վիշտո անկան անսպառ :  
Որք 'ի խրաման  
Աստուածութեան  
Հրճուէին մերթ անվախճան ,  
Արդ կան յանչէջ  
Հըրոյն 'ի մէջ  
Ի տուայտանս յաւիտեան :

Ու ահա համբուն .  
Բարեաց Մարդոյն  
Յաչաղելով 'ի նախանձ  
Ըզսին սրտին  
Հնարին մէկին  
Կորպել հեծուկս 'ի հիմանց :  
Այլ սիրտ խոնարհ  
Սիրապատար  
Զայն է խիզախ հալածել ,  
Իրեւ պատուար  
Երկնածըրար  
Կալով ընդգէմ անարգել ,  
Եւ զորոգայթ  
Նոց' անընդհատ  
Քակտեալ խսպառ ցան եւ ցիր  
Իրը 'ի հանդէս  
Այլ քաջապէս  
Պարծին յաղթկու զրօշակիր :  
Ամաչեն գեւք  
Տեսեալ զէք  
Զպարտումն անձին չարաչար .  
Զիք , ասեն , արդ  
Մեղ բաժին աստ ,  
Զանք մեր եւ վոյթ վայրապմր .  
Օն արդ 'ի բաց  
Ելցուք անդարձ  
Ցայս 'ի սրտէ սրբազան ,  
Զի հար զնա  
Երկնից ահա  
Մէրն 'ի հուր սուրբ վրկական :

Այլ նախաստեղծ  
Սարդն՝ որ անեղծ  
Յայս 'ի վիճակ հաստեցաւ,  
Վատթարագոյն  
Քան զանասուն  
Աւմաղ կամաւ գձձեցաւ:  
ԶԱՍՈՒԱՃԱՊՈՒՐ  
Սիրոյդ զհուր  
Յաճիւն կրից ջերմակիծ  
Եհար յանթեղ.  
Ու անդէն զշքեղ  
Կորոյս ըզթաղըն Երինից:  
Փոխան 'ի սէր  
Պտղոյն արտեղ  
Հարեալ յանչափս ախտակիր՝  
Զգեղ հրապուրին  
Արբ զկողածնին  
Ում եւ աղենաց օձ պատիր:  
Յոր անսաստեալ  
Ընդդիմաբար  
Ի պատուիրան Տէրունին,  
Եղնակ ասեմ  
Հօրն իմ վըսեմ  
Ուխտին գրժեաց Արքային,  
Եւ առ վըճիռ  
Յերկնից, յընտիր  
Ելեալ փառացն ընդունայն,  
Ըզդառնութիւն  
Զերկրին համբուն  
Ճաշակեղ անդ յաւխտեան,

Աստ անվախճան  
Կենաց փոխան  
Դուռըն բացաւ օրհասին  
Զաղգըս մարդկան  
Ածել մահուան  
Ընդ խաւարաւ սեւագին.  
Ո'վ այն Դրախտին  
Վայր իսկ բնաւին՝  
Յոր նայն անքոյթ կայր 'ի խանդ.  
Բոյանըշոյլ  
Վեհին 'ի սուր  
Պահպանութեան մնայ յաւանդ:  
Որոյ 'ի զարդ  
Պճնեալ զուարթ  
Մաղկանց ծառոց ծիծաղէր  
Ի թոյր 'ի բոյր  
Քաղցրահամբոյր  
Ժամեալ յաւերժ անեպեր:  
Սակայն, ով Սէր,  
Քեւ հարեալ Տէր  
Բարձրեալն երկնից 'ի խորան  
Ի գութ խնամոց  
Անդէն ելոյժ  
Լզմէթն ըզսաստ բարկութեան:  
Եւ զննկելոյն  
Լզմութիւն  
Տեսեալ շաղախ յախտ 'ի ցաւ,  
Մաքրիչ վիրաց  
Զիւրն առաքեաց  
ԶՈՐԳԻՆ՝ զոր մերթ խոստացաւ:

Արոյ իջեալ  
Յերկնից 'ի վայր  
Ըզըս ծագեաց փրկութեան  
Առ հոյր հոգւոց  
Խաւարելոց  
Ի ստուեր մեղաց դառնութեան  
ԶԱմբիծն ենեղ  
Զարեան հեղեղ  
Հանդոյն վճիտ վասակաց  
Ի Փայտ Խաչին  
Սեւեռս կրկին  
Առեալ ոտիցն եւ ձեռաց  
Յոր առաւել  
Զիսաւարարգել  
Զանկեալսն 'ի հաղբ որսողին  
Փրկեալ համայն  
Աստուածութեանն  
Կացոց ժառանգո 'ի յՆրկին  
Սէր գովելի  
Սէր ցանկալի  
Ոչ եւս անդօր իմ Քնար  
ԶՄուսայից  
Պերճ գըուատիս  
Քեղ յօրինել է յարմար  
Դու՝ որ երբեմն  
Գահ քեզ վաեր  
Յարդարեցեր զՀայաստան  
Պսակազարդ  
Լուսով քո անդ  
Զորդիս պճնեալ Հայկաղնեան :

Մինչդեռ նոքին  
Քեզ սրտագին  
Գիրկս արկեալ յար խանդակաթ  
Այր այր բնաւին  
Ա՛հ, ցանդ կային  
Զերթ սրտակից հարազատ  
Ցորս Հայաստան  
Իրրհւ յայնժամ  
Փայլէր 'ի չնորհս երկնաձիր  
Զիւրեւ տեսեալ  
Պասկ պայծառ  
Պերճ Արքայից այրընտիր  
Գրախու Աղենեան  
Անդր աննման  
Գոգջիր անդրէն ձեւանայր  
Ի զանազան  
Փառս յաւիսեան  
Պճնազարդեալ հրաշափայլ  
Եւ Հայաղրօչն  
Խաչաղրոշմ  
Անդր իսկ կանգուն օդապար  
Զօրէն ալեաց  
Հողմախաղաց  
Ծփայր ծաւալ ծալ 'ի ծալ  
Սակայն յաւէտ  
Աւաղ աղէտ  
Քաջաց հանուրց Հայկագուն  
Զի խրթնացեալ  
Ցասուղափայլ  
Փառաց , 'ի սնւդ արդ նկուն

Զի զքեղ լքեալ  
 Վահ, վայրապար  
 Զանզուդականդ իմ Արփի,  
 Ատելութեան  
 Խաւար համայն  
 Զաշխարհ կալաւ Հայրենի:  
 Ընկեր զբնկեր  
 Մահակրաւէր  
 Ի սուր մատնեալ նախանձու,  
 Յարեան յալիս  
 Զայրենիս  
 Ողողեցին զերթ ծովու  
 Յոր կատեցաւ  
 Բարեհամբաւ  
 Ի պերճ գահուցն աննման,  
 Ու 'ի գերազանց  
 Զարդուց, վասաց  
 Եղեւ թափնւր Հայաստան:  
 Ազատութեան  
 Պասին արքեան  
 Ժանեաց դմիեմ լեալ քճքիճ:  
 Ընդ պարանոց  
 Անուր Հայոց  
 Անց գերութեանըն հակիրճ:  
 Էանց գարուն  
 Այն բարեբուն  
 Որ զօդ խնկեր եւ զերկիր,  
 Եւ պատեաց շուրջ  
 Փոյթ ցրտաշունչ  
 Սարտուռ ձմրան ձիւնալիր

Որ զգարաստ  
 Ծաղկազուարթ  
 Յաւեր փոխեալ տիրարար.  
 Ո՞ւր գեղաշուք  
 Գոյն գոյն ծաղկունք,  
 Տապաստ անշուշտ արկ իսպառ:  
 Թէ վեհազուն  
 Արեաց համբուն  
 Բարձրեալ 'ի գահ արքունի  
 Զայս 'ի գութ  
 'Նդ թեւովք անքոյթ  
 Մերթ տածէին արժանի,  
 Արդ գունդագունդ  
 Խուժից, գռոյթ  
 Տուեալ 'ի վայրն սրբահետ  
 Պղծեն զերկիր  
 Լկեն ըզժիր  
 ԶՈրեարս 'ի վիշտ դառնաղէտ:  
 Ո՞ւր Ապարանք  
 Արքայանակ  
 Եւ պերճ ոստնանք ոսկեսար.  
 Անբարեշուք  
 Դարձան եղնեկ,  
 Ողբարկ բուոց 'ի գաղաք:  
 Ո՞ւր դէմք ժմիտ ովոր ովզեմուն  
 Վարդակիթիթ  
 Քաջաց վեհից զօրական,  
 Յաշխարհաւեր  
 Մածեալ 'ի ստուեր  
 Դամբարանաց տիրական,

Ա՞հ անիծեալ  
Ոգի դու չար  
Ատելութեան զաղրագոյն  
Որ զԱրամեան  
Զատուն աննման  
Տապալեցեր աւպառում :  
Զքեղ հրեղնակ  
Երկնից կայծակ  
Արկցէ կործան շանթահար .  
Հատեալ վճիռ  
Քեղ անյարիր  
Կալ ընդ չարեացդ անհամար :  
Ե՛րթ դու 'ի մէնջ  
Արդ սառըէջ  
ՅԱՆԴՆԳԱՎՅԻՆ 'ի խաւար .  
Ե՛րթ, եւ այլ մի  
Ոտք քո դարձցի  
Յայն սրբահետ ճանապարհ :  
Արդ՝ առ քեզ, Սէր՝ յանձուկ սրտից մեր ժտեմք,  
Խնայեամ 'ի մեզ, մի լքաներ սրտաբեկ  
Զորդիս Հայոց ոյց եսըդ միշտ տէր եւ հայր,  
Լէր, պաղատիմք, վշտաց մերոց միսիթար :  
Տուն եւ տաճար քեզ յարդարեալ բարեշուք,  
Տուր մեզ՝ զոր մերթ 'ի չնորհսդ յաւերթ աննկունք  
Ուռողեցեր որպէս 'ի ցօղ երկնառաք .  
Ի շինութիւն տաճա Հայրենեաց աւերակ :



### Ի ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ

ԱՐԻԱՊԱՆԾ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՅԱՒԱՐԱՅԻ ԴԱՇՏԻ

« Ո՞ւր սկայապանծ դու զինակիրդ Յիսուսի ,  
Աշխոյժդ 'ի սիրտ , յոյսդ 'ի յԵրկն ջերմ յոզի  
Սուրան թռչիս որպէս արծուի սրարշաւ .  
Զայն խրախուսից արձակելով եւ համբաւ :  
Յաղթանակաց ճգնիս յազամն Այրարատ  
Կնքել զանուն յանջնիջ 'ի տառ ոսկեպատ ,  
Զորով յաւերթ դարուց 'ի դարս համօրէն  
Ի Սարդենեաց փառաց պասկս բոլորէն :  
— Այն , այն երթամ դնախնեաց իմ անշուշտ  
Խնդրել ըզվրէծ խապառ յազգէն դիւագունդ՝  
Զորոց անթիւ չարեաց ըզփորձ առեալ յար  
Կապտի փառաց տունս Արամեան վեհավայր ,  
Որ դիւցազուն Քաջաց լեալ գահ գերունակ  
Ծայրածաւալ կրէր յինքեան փառունակ  
Էղջըրոշակ Սուրբ Կրօնիս ու Ազգութեան »

Յոր զբոշմեալ աստուածախայլն նշան :  
 Արդ էր տըսուր իմ Հայրենեաց վեհ ոգին  
 Լիցի յամայր զիրկ 'ի բարեացըն կրկին .  
 Միթէ անփոյթ առնել զսոքօք չմն ինձ մեղ,  
 Կամ զլանալ 'ի սուրբ պարտեացս աներկեղ :  
 Եթէ իցէ՝ յոր վաստակիմ յուսադիր  
 Խնձ թեւարկու աջն Անեղին անխտիր,  
 Ոչ եւս մնամ բառնալ ըզչարն ապիկար ,  
 Ոչ զիմ փրկանս տալ անխայեմ զանձն յօժար :  
 « Մի այդ 'ի քեզ, ու ժիրաժիրդ իմ Վարդան .  
 Ըզգայշ, մի սուր Քինախնդրին բռնական  
 Ըզնրբահիւս հատցէ զինսաց քոց ըզթել  
 Ի տրամութիւն ու 'ի սուր որդւոցդ վշտարեր :  
 Եւ որ զօրէն անդէն յայնժամ սփոփանք  
 ԶՀայորերոցն ըզմէր բուժել դառնորակ .  
 Համսդունատիպ քեղ ո՞ 'ի հուսկո քաջաղէտ  
 Առ բանաւոր հակել ըդհօստ Հովուապետ :  
 Ահա թափուր լքեալ դահոյք արքունի .  
 Ո՞ւր Հայկ, Արամ, Տիգրան, Տրդատ քաջարի,  
 Եւ ուր Հարանց Գրիգորեան Սուրբ երամ ,  
 Արդ 'ի քեղ իսկ կայ Ազգս հանուր ապաստան :  
 Ի քեղ, Վարդան, ու կորովիդ մեծ Ասպետ .  
 Մի յողոս 'ի կոծ թողեսն ըզմեղ ահավիստ :  
 Որ անտըսուր արդ Հայ որտից լեալ քո խինդ ,  
 Ի քեղ ժամափ Մամգուն ծընող վլոհ տոհմիդ,  
 — Զիմոց բնաւ թողից ըղմիրսս ոչ 'ի սուր ,  
 Երդնուում յԵրկին, Երդնում յարեւն իմ բառոյգ ,  
 Զի զկեղտ անշուշտ բառնալ յազգէ իմ վսեմ  
 Ցոչինչ երբէք թուին ինձ հուր, սուր դժիկմ :

Որ զբնաւ բարեաց մերոց նենդաւ կայ ուրաստ .  
 Առ ոտն հարեալ զամբիծ հաւասս երկնածիր՝  
 Ուխտէ յաւեր տալ զՀայրենիս անյարիր :  
 ԶՎասակն ամեմ զպատրող նոր օճն դաւաճան  
 Ծնդ սեւագունդ խըր զրոծակցաց մոլնեկան .  
 Որոց քանդել զազդ մեր ողջոյն են խորհուրդ  
 Եւ զթագ Հայոց յՆիրեաց առնուլ ժամագուտ :  
 Զէ ինչ յիս տենջ ըզկենցաղոյս այս դատարկ ,  
 Ժառանդս Երկնից ցանկամ բարեաց լինել ցանդ .  
 Ի բաց, 'ի բաց յինչն երկիւղ . ահ, թմբիր,  
 Խիզախ յեռանդ փութամ յառաջ ժիրաժիր :  
 Ծնդ գոռ բազկաց իմ թշնամոյն զԱջն երկնից  
 Ունիմ Եւ զԽաջն ընդգէմ տիդացն եւ զինից :  
 ԶԵոյ՝ սազաւարտ, վահան զՀաւատս յաղթական ,  
 Եւ սուր ինձ սուր՝ ըզՍէր կրօնիս Փրկչական :  
 Մապաւազէն վառեալ ա' Հայ գումարտակ՝  
 Որք չմն զանցից որ ցարդ ըզմեօք . անտեղեակ .  
 Զսէր Հայրենեաց զրոցմնն յիւրեւանց վեհ ճակատ,  
 Եւս 'ի սրտի զոխստ միութեան անհարատ :  
 Է՞ր երկնայարկ Նկեղեցիքս անկման՝  
 Յոր աղօթից լինին միւնունջք օրհնաբան ,  
 Դիւաճեններ լիցի կըսոց զոհարան ,  
 Եւ կինսարաշխ Խորանք՝ պղծոց Ապրուշան :  
 Հերքեմք 'ի բաց զնոցին ըզդիս դարշ զազիր  
 Ի դրախտավայր անշուշտ յերկրէս նախագիր .  
 Բարւոք է մեզ 'ի զիրկ մեր մօր Հայաստան  
 Հեղուլ զարիւն քան զկենացս ընդունայն :  
 Ո՞վ են սոքա վաշտ վաշտ Արեաց խաժամուժ  
 ՑԱւարայրի կացեալ Մատեան խուժադուժ .  
 Եւ զինչ զաղանք որ 'ի նոսին վիթխարի ,

ի սոնկ Քաջացս . ոչ , չեմք 'ի սիրտ անարի :  
 Հապա որդիք արի արանց Հայկաղնեայք .  
 Առ ձեզ ահա սուրբ պատկաց հասին ժամք .  
 Օ՞ն արդ Եկայք ուր ռազմ 'ի կազմ է յԱրտազ  
 Ժանս ոսովին ըղթէմ ունել զերթ Դիւցազն :  
 Հըզօր աշխոյժ այ իմ ընկերք աննկուն  
 Փութացեք աստ առ ասպետ ձեր գուարթուն .  
 Յօդն ինձ հասէք քաջ խիզախն յասպարէզ ,  
 Յոր կանդնեացուք անշուշտ փառաց ըղհանդէս :  
 Մի 'ապանալեաց զանգիտելով թչնամոյն  
 Խոյս 'ի թիկունս տացուք զերթ այր վատանուն  
 Եւ մի երբէք նոցուն զոլիր բազմամբոխ  
 Յահ պատեսցեն զայդ ձեր փարփառ ականող .  
 Այլ աղբ արդ յանձնիւր Քաջացս համակամ :  
 Ի մի հոգի , սիրտ ու 'ի խորհուրդ միաբան  
 Հարցուք դարձուք 'ի չիք զըմբռոսս հոգեմարտ  
 Ի սէր անշարժ յօդեալ Փրկչն մեր անյաղի :  
 Ի հրաւեր այս փարելի  
 Ընտիր վկայք գովելի  
 Քաջ Վարդանայ առընթեր  
 Գումարեցան անվեհեր :  
 Խորէն , Սրտակ , Հայեակ ,  
 Ներսեհ , Վահան գեղունակ .  
 Արսէն , Տաճատ , Գարեգին  
 Որպէս առիւծք ահազին :  
 Անդ Հայ համարզք կորովի  
 Դասք վկայիցն նորանի ,  
 Եւ զօրականք զինավառ  
 Շուրջ բոլորեալ անհամար ,  
 Միահամուռ տան դորյի

Մերձ առ գետովըն Տղմուտ  
 Վառեալք ամէն այր ընկեր  
 Ի սուր 'ի զէն 'ի սուսեր :  
 Ու ահա 'ի ձայն աղքարար  
 Գալարափողք ուժգնարար  
 Գրգռէն զորեարս դէմ առ դէմ ,  
 Աստէն տեսիլ ախրադէմ :  
 Մըսին նիզակք սրածայր  
 Թափ ընդ սիրտ , կուրծս հաւասար .  
 Տեղան աղեղք լար ընդ մէջ  
 Շանթ եւ սլաքս չեշտ անվերջ :  
 Սարսին լերինք , ձորք , բլուրք ,  
 Ընդ մեծ տագնապս ողորմուկ ,  
 Ի թինդ , տրոփիւն մարտկաց գոռ  
 Անդրաձայնեն ահաւոր :  
 Մանջեն ահեղ 'ի զայրոյթ  
 Գաղանք Արեաց համագունդ .  
 Գողցես ոտիցն 'ի գարգափ  
 Դողայ երկիր հոյակապ :  
 Հրոսք հետեւակք 'ի մի վայր  
 Որ 'ի Պարսիցն ողեսպան .  
 Անդ շեղջ 'ի շեղջ լեռնաման  
 Զգին տապաստ անկենդան .  
 Դիաթաւալ վատն ընդ քաջ  
 Ժայթքեն ըզչունչս 'ի հառաչ :  
 Ընդ որ մրճոտ սեաւ ձննձեր  
 Մըսին 'ի հոտ աննուեր :  
 Խրոխտ երիվարք եւ նըմոյդ  
 Ընդ նոսին փիղք յայթագոյնք  
 Անդ առ ետեղ անմոռունջ

Յորսայս անկեալ համաջունջ ։  
 Քեկորք զինուց նիզակաց  
 Խըրեւ ըզկոյաբս քարանց  
 Դիզեալ գնին վայրասպար ։  
 Երանուն Արիք անհընար ։  
 Ընդ այս վտանգ սաստկութեան  
 Խոցեալ 'ի խոր չար Մուշկան  
 Անդէն զօրացն իւր բոլոր  
 Բառայ լիրախոյ ահաւոր ։  
 Կրկին հրածօծ սուրք, սուսերք  
 Հայոց ընդդէմ կարեւեր  
 Յառնեն, բաղմին զիրերօք  
 Ի բարկութիւն անողոք ։  
 Գործեն նախճիրս արդեօք շատ  
 Հայոց Սպայք քաջամարտ ։  
 Այլ անդր աւանդ գառնորակ ։  
 Մահուն ըմպին ըզբաժակ ։  
 Յաղթ հայկազուն քաջաց պատ  
 Նախարարացըն անսասա  
 Երեւին դասք 'ի թափնւր  
 Զոսոփս իւրեանց յառաթուր ։  
 Գետնախաչի բարդ 'ի բարդ  
 Մարմինք Սրբոցս լուսազարդ  
 Զիվյրն առողեն համաբուն  
 Յողուս արեան վարդադոյն ։  
 Ի գոյն դալկան աչք հրացայտ  
 Ներկեալ զայտիւք կարմրախայտ  
 Ի ծաղկաւէտ մարդաց զիրկ  
 Գնին տապաստ զզայազիրկ ։  
 Այլ քաղցր 'ի բոյր 'ի նմին

Զերկիր խնկեն եւ զերկին  
 Խըրեւ 'ի մուտս գարնայնի  
 Փունջ փունջ ծաղկունք զեղանի  
 Պաղեալ փաղփուն վեհ ճակատք  
 Վարսք յարիւն մած ուկեհատք ։  
 Անլոյծ բազուկք ժիրաժիր ։  
 Ոմն անշունչ, կէսք 'ի թմբիր ։  
 Ընդ սուրբ ոխտիցն անխափան  
 Վերականգնեն զշայաստան ։  
 Ընդ որ կրօնիս ջահ պայծառ  
 Փայլի անողին վառ 'ի վառ ։  
 Աստ յերկնաբերձն Ալրարաս  
 Պարզի ղրոշակն խաչազարդ  
 Եւ հաւասոյ երկնատուր  
 Կանդնի կտթողն մաքուր ։  
 Յոր պսակ 'ի զլուխ զուարթուն  
 Մեռեալք, այլ միշտ անկուսն,  
 Ընդ Հրեշտակաց թեւ 'ի թեւ  
 Թռչնի յերկինս յամպ թեթեւ ։  
 Ժպտն զնոքօք անտխուր  
 Արփի, լոււխն Առուեց բոյլ  
 Բացեալ Երկնից ղրանց՝ սոցին  
 Կարգան հրաւէր ինդազին ։  
 «Յոր, Վարդան, յմր շաւիդ զիւր  
 Ռւղղիս 'ի խլնդ մտադիւր,  
 ՑԱրձան շիրմաց յաւիտեան  
 Անքել զանունդ աննըման ։  
 - Ո'չ. ոչ. անմահ Արքային  
 Եհաս հրաւէր երկնային  
 «Եկայք որդեակք իմ համայն ,

Զեղ ան անքոյթ օթեւան » :  
 Ենոյն վութամ անտրառում  
 Ընդ հոյլ սրբոցս հայկազուն .  
 Ե զաւը աստեայդ փառք փայելք ,  
 Անդ կեանք , բարիք անեպերք ,  
 Անդ տըրիտուրս աննըման  
 Անցնիւր երկոց մեր փոխան .  
 Բաշխէ Որ էն անվարիր ,  
 Ուժ սիրտք անձկան յուսադիր ,  
 Այս իսկ ահա գառնակսկիծ տեսարան՝  
 Որ յԱւարայր վան երեւին տիսրական .  
 Յոր կատարին քաջ քաջք Հայոց հաւասար  
 Կրիեւ հազար երառն եւ վեց 'ի գումար :  
 Իսկ 'ի Պարսկա սատակելոցն թիւ ողջոյն  
 Երեք հազար եւ հինգ հարիւր գառասուն .  
 Թողում ասել ըգպիղծ մահուն չարաչար ,  
 Մատնիչ վիրագ ըղՎասակայն անիծնեալ ։  
 Ոյր 'ի զընդան խաւարարել խնճաւուտ  
 Ե պիրկ կապանս կաշկանդեալ քաղցծարաւուտ .  
 Հարաւ զազիր յորդանց վիրաց դժնդակ ,  
 Զանդնդային ասկա էառ ըղմառանդ :

ԶՕՆ ԵՐԱԽՏԱԳԻՑԱԿԱՆ

Ա. ԱՅԱՅՆԵՍ.Ս.ԱՅ ՄԿՐՏԻՉ Վ.ԱՐԴԱՊԵՏ ԽՐԵՄԵԱՆ

Որ ընդ շաւեկս արփեածեմ թռուցեալ Արծուիդ լուսաթեւ  
 Յսոյս ասպարել հանդչիս մեկնեալ 'ի Տարօնց յօդ թեթեւ ,  
 Ենոր աշխայժոս որդւոց Հայկեան վասեն ոդիք և 'ի սէր ,  
 Քդհաւաստիս քաղցր զգացմանց վեհիդ ծօնել 'ի նուեր :

Այլ իւ բաւեն չեշտ զեղգեղել քեզ գրուատիս մեր գանգիս .  
 Փիման բարեացգ՝ զոր իբր ըզօզ յաւերժ հեղուս անխըտիք :  
 Հեղ մանկաւոյն սպիտութեան զլորելոցն 'ի խաւար  
 Զանդուլս սիրայդ պարզեալ յուսան վերելակել 'ի կամար :  
 Յոր Հայաստան սպիտագուն փայլեաց 'ի ժայիտ անտըլսեղջ .  
 Խառնեալ 'ի ինդ Այրարաստաց ընդ պերճ գլուղ երկնարերճ :  
 Զի Եղեմեան նոր պարզեցաւ ոււսին գարաստ զիւրեւ շուրջ :  
 Յածուիս ածուիս քնուուշ ծաղկանց գեղազարդեալ ոսկեփունջ :  
 Որց արիտուր ԵԵրկնից մաղթէ երախտագէտ որդւոյս սիրա  
 ԸզՍարդենին անմահութեան զգլուսդդ հիւսել 'ի սուըր խինդ :  
 Ցորչափ Փեսոս զարփիտայլ զերկնից գըլէ ըզկամար ,  
 Կեցցես և դու վեհիդ իմ Խրիմեան յարե պայծառ յամն յամպար :  
 Զի վայելմամբ անտըլսուր  
 Քեւ միշտ 'ի շնորհս երկնաստուր ,  
 Փայլեսցի 'փառս Ազգս Հայկեան ,  
 Ուժ սիրտք անձկան ամենայն :

Ա. ԱՅԱՅՆԵՍ.ԱՅ

Տ. ԵՂԻՇԵ Վ.ՐԴԻ. ԱՐԱՄԵԱՆ ՀՈԳԵՍՆՈՅՅ ՄՆՈՂՆ ԻՄ

Փաղիք նշուլից արփեացն որպէս 'ի գեղ ոսկի վերկրաւ շուրջ  
 Ճաճանչ հատեալ ժպտի բնութիւն վայելուչ ,  
 Այնայէս սրտիս իմ խանդակաթ այսօր յուսոյ ծիսածան  
 Վեհիդ վայելաւ 'ի լոյց վասաց աննըման ,  
 Բերկրիմ 'ի խինդ և 'ի գեղճ ,  
 Եւ տրտմութիւնք յըուին տիսեղճ :  
 Որ 'ի շնորհս Հոգւոյն վաեմ օծեալ պճնիսդ անկապւտ  
 Զոհ 'ի փրկչին ծօնեալ սեղան զանձն ողւոյդ ,  
 Մրմունջք երգոց Զուարթնոց ընդ մեղ ազգեն Մեծիդ ուրախլիք ,  
 Ու անմահից թագ զգլուսդդ հիւսեն ոսկեթել ,  
 Զի գերազանց քո յայ ըաստ  
 Եսցին և եթ յանկան դասք :

Ո՞վ քանի՞ քաղցր՝ յոր անձկայի քաղցր լինձ և չաս գերազանծ  
Զքեղ տեսանել ու խտիդ. ՚ի գահ վերամբարձ .  
Եւ զՄովսիսեան քսմը՝ ՚ի ձեռնին ըզդաւազան հրաշունակ  
Զերթ քաջ հոյիւ զըանաւոր հօտ քո համակ  
Հոտապետին չանապաղ  
Յարօտն ուղղվէլ երինապարզ .  
Օն անվթար ամենեւին յաշամը՝ մարմին և ՚ի գեւ  
Մինչ Յիսուսոր յօդիս ՚ի սէր ակներեւ .  
Խաղաղութեան քեւ պարզեցին ըսփիւու դըրօչք խալանիւ,  
Եւ յոր յաւետ ընդգիրակացն ամելարիւս  
Գլուխը անսասար չանթահար  
Կորաննեսցին տիրաբար :  
Կեցցես ո՛ Հայր, յարեւ սրայծառ հանդիյն ՚Նախնոյդ համանուն  
Բարուն ըարի Հայկեան գրոհիս անկուն .  
Բարեւտակիդ շրթանցդ ՚ի քնար տպաւորել քոցդ ՚ի սիրտ  
Աէր առ Աստուած, առ Հայրինիս աներկիմս  
Յոր և Երկին յաւիտեան  
Ժմիր ՚ի բաղդու Արամեան :  
Յաւերժացի որպէս պատկ քաղցր քո ՚ի քում գաղաթան  
Կըյն և անմուշ քո ասող երկնից ՚ի խորան .  
Յորչափ զինեւ գլին անդարձ չոլովք ամաց իբր ՚ի թիւ ,  
Յօրինսցէ զինեացդ անդուլ իմ գանդիւ .  
Անկեղծ նուադս ոչ ՚ի վճար  
Ընդ երախտակացդ անսպառ :

Արդ լնկա՛լ Տէր, զոր քեղ ձօնեմ ըղձաւէտ  
Թէ հաճեսցիս զհաստուած տողեց թէ՛ւ անպէտ .  
Ներեալ յաւետ ՚ի շնորհս ոդւսդ ո՛ սուրբ Հայր  
՚ի թերութիւն քում ծառայիս ապիկար .  
Եւ կնքելով յաջ քո սուրբ զիմ Երբմ համայր ,  
Ակնկալու մնամ օրհնիցդ ՚ի տրիտուր :



## Ի ՍԳԱԼԻ ՓՈԽՈՒՄՆ

### S·S·ՄԱՍԹԷՈՒՄ

Վեհապատ ԿԱԹՈՒՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈ



Զի՞ ո՞վ Հրեշտակդ Հոյաստանեայց զի՞ ձեռս ՚ի ծնօտ թախտական  
Կոնդ և լալօնս յարտօոր աղի եղերեցիս ողբական .  
Ո՞ւր բերկանք արդ ոչ ժապին ՚ի զեղափոյլ քո տիպար ,  
Ամլ մահասուռեր քող սեւաթշըր շուրջ ըզգլսովդ առ եալ պար .  
Գումժկանալուրս որտացին ձայնք Այրաբատ լնդ. Մասիս ,  
Եւ Թորգուեանս սուդ եառ տուն, ո՞գը ՚ի թշւառն Հայրենիս :  
Զի՞ բաշարթուն հալիւն մեր արդ ննջեաց ՚ի քուն մահարար  
Ննջեաց աւաշզ, Տէր Մատթէոս Հայրապետ մեր վեհափառ :  
Զուրկ և թափուր այս քանիօն չքնալ իջմանըն տեղի  
Այրիացաւ ՚ի պայազատ հարանց հանուրց պանծալի .  
Հանդեւաւ Հայր մեր, ոյր գութ և խնար յորդիս իւր միշտ հարազատ  
Իւր հովանիս յաւերժացեալ առ զերծ չարեաց մշտադատ :  
Ու դիմագրաւ զինչ ախոյեան հանդիսանայր կորովի ,  
Ուր ապաւում ըղոնչ և խութ հնարեն ու խարին Ցիսուսի :  
Տաղանդցին Աստուածային մատակարար կեանսուսոցց  
Եւ յաջորդ արժանընաւիր վեհ Լուսատուին մերս հոգւոց :  
Բարէ՛, զիարդ թափեան ՚ի խաւար պայծառ աւուրբն առաջնիք ,  
Է՞ր և ընդ փոյթ աղօտացան աստեղք յուսց գեղեցիկ :  
Դու ո՛վ Մահ, ցե՛ր ոչ յագեսցին գրժոխարամատ քոյդ մագիլ  
Մինչև ցե՛ր զգառն արտասու յաշաց քամես անկստիր :  
Ի՞ր և ոչ զնդիմեցեր արդ և ըզչօր մեր ընտիր  
Բառնալ զարեւ ՚ի սուդ նապատ որդւոց Հայկեան վշտակիր :  
Յոր վիշտ ՚ի սիրտ, ձեռս ՚ի գլուխ, արտօոր յակունը ջայլեմք  
Եւ արժան, ցորչափ հառաջ ՚ի խորս հոգւոց արձակերք :  
Դու Հայր աւրբ, Պետր Հայրազանցս որ Բարձրելցն ՚ի խորան  
Կերամքարեալ իբր Եղիսա ընդ Սուրբս առնուս բազմական ,

Մէն մի դարձո՞ զ քաղցր ակնարկիստ արդ յԱթու քո սրբութեան .  
Եւ համափառ քեզ զըր յաջորդ շնորհել մաղթեա զի՞չ Արքայն .  
Սասա անաշառ կալ ներհակաց նըմա ու ՚ի հօտ իւր ինամոն ,  
Յոր վըտարեալ տւուրց նըմեմ ծագեսցի նոր Առաւոտ :



### ՀԱՌԱՋԱՆԻ

Ի ՍՊՈԼԻ ՓՈԽՈՒՄՆ ՎԱՍՏՐԾՈՒՔ ՅԵՐՈՒԹԻՒՆ ԱՄԻՐԱՅԻ  
ՊԵԶՃԵԱՆ ԱԶԴԱԿԱՆԱՄ ԲԱՐԵՐԱՐԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

—\*—

Զեթերականըն շահիզ քեզ իւր առեալ արահետ  
իրեւ արծուի բարձրաթիռ ո՞ւր խոյացեալ կաս անհետ .  
Հարդ հոգելից ՚ի թափուր թողով զրդիստ աստ համայն ,  
Երկինից արդեօք օթեւան :

Դեռ աղածըն քայլ որդւոց աչք քեզ մասյին ՚ի յայթիռ  
Ի խընամոց հայրական գոլով կարօտ ՚ի նանիր .  
Եւ ՚ի սիրոյդ՝ զօր յաւերժ կրէիր սուրբ ՚ի սրտիդ  
Որպէս յանօթ ջուր վճիռ :

Դու եւ ՚ի դասս պարմանեաց ճահողապէս աղդեալ ոյժ  
Աստահ զնոսին առնելիր ՚ի դժուարին և աշխաժ .  
Այլ և զանզօրն ալեւոյթ գդեւեալ զծերցըն պարու  
Պաշտէիր միշտ յանդորրու :

Քեւ իսկ մանկանց աղածըն տոււաւ ՚ի ջամբ ուսման կաթ  
Յարբունս տից յուշ առ յուշ անել նոցա անհնդհատ .  
Որով ՚ի չայս գոյցին իսկ Ոսկեարեանն ծագեաց լոյս  
Մեդին տալով անդուսատ խոյս :

Եւ ի՞ւ յայնժամ ՚ի նոսին ծաղկեալ ՚ի միշտ գեղ ժմիտ  
Նոր իւրախոյս, սէր և յոյս ծաւալ նոցին սփակէր սիրոտ,  
Առ զզարք մոտացն և զծարաւ իւստութեամբն կենարեր

Որպէս ՚ի ջուր բուժանել :  
Բայց ո՞վ բաղդին գծնդակ, զի բզնովիւդ լուրջ սթափ  
Մահուն համեալ հրաւեր, եւ կեաց ՚ի մէնջ ՚ի շոտապ .  
Ո՞վ օր նսեմ, ժամ միսուր՝ յոր սեւաթոյըն խաւար

Պար շուրջ ըզմեօք առ յամյոյ :  
Եւ ստալին աղջամուղ զարկաւ Հայոցս պատ ՚ի պատ  
Ընդ նոյն կալաւ բակ ողջոյն, աշխար և կոծ անհնդհատ .  
Զի հատաւ յոյս մեր ողջոյն մնալով անհայր և անշուր

Զելք ՚ի ծնողէ որդի զուրկ :  
Զայլին ՚ի սպառ և ողան ցարդ ՚ի լալնըս տրասուր  
Որք ընդ անչափ քսդ խնամն ազդ հրծուեկին ընդհանուր .  
Նա ՚ւ ը զօրէ ամոբէլ ըզդապանութիւն սրտի իւր

Անօգն այրին, որբն թափուր :  
Զի՞նչ քաղցր էր այն տեսանել ՚ի Հայկազնեան ասպարէզ  
Դարաստք սիմուր զուգափառք երկամբք վեհիդ սիրակէզ  
Յորս իւստանից երփներանդ ծագկունք փժթին անըմբան

Ողջոյր շնչեալ զանազան :  
Ուր՝ յոր յաւերժ անխուրի, որպէս ըզօղ արծաթի  
Զազգա ամենայն տաճէիր ՚ի գութ սիրոյ քո բարի ,  
Քանի՞ ՚ի քսդ ՚ի վերայ աչկունք մեր գառն արտասուր

Հոսեն ՚ի սիրս միշտ անցոյս :  
Զի՞ն ՚ի Երկինք, եւ ընդէ՞ր ըզբազմերախտ մեր ըզհայր  
Յափշտակեալ առ քեզ շսդ, զաշխարհ թողեր քո յաւար .  
Խնայեա՛ ՚ի մեզ պաշտամիք, զօր քեզ ստացար մողովուրդ :

Եւ տուր մեզ հօյր բարեգութ :  
Դասաւորեալ ըզս Տէր ՚ի հոյս սրբոցդ ամենայն  
Պայծառացոց քո ըուտով ՚ի յՈվիմկեանդ խորան .  
Շնորհեա՛ մին զօր անշուշտ տալ խստացար սիրելեաց  
Վարձս ընդ իւրոց բիւր բարեաց :

## ԴԱՄԲԱՐԱՆ

ԾԱՂԿԱՀԱՍԱԿ ՊԱՏԱՆԵԿԻ ՈՒՐՈՒՔ



Մինչ սիրառուն իմ նազելին բբացն աշխայժ ձգեր ըդշիռ  
Խաղաղաւէտ դիտել զերիին կենաց անդորր զերջանկութիւն .  
Զմյուշեալ 'ի սիրտ խայտապր 'ի իմինդ և զուսման քաղցր բա-  
ժակն ըստիր,

Զուարթածաղեկ 'ի հասակին քամէր յաւերժ եռանդուն ,  
Ուսկս զծաղկանց ծծել ըդշիւթ՝

ՄԵՇՎԱԼԱԳ 'ի ջան անստգիւտ :

Յանկարծ անդութ մահուն աւա՛զ փափուկ օրտին վէրս կարեվէք  
Յաւել կրկին ապաժամն ըլլար կենացն քակել ամուր .  
Որ ըզմատուն քնքուշ ձեռացն բարետաւիլ 'ի քնար ձգեր  
Ի քամբս լարից երգո յերիւրել յանմեղ նուադս քաղցրալուր .

Ա.Յ. իբրեւ իմնջ սոխակ հարաւ  
Կետիւք մահուն և անկաւ :

Զարթի՛ր , զարթի՛ր Սոխակդ ալնիւ թող հնէնցին դաշնակաւոր  
Քո դայլը յլիկ երդոցդ սիրուն յասու վարդեւսնցն ծայրակարմիր  
Ըզաւդ սրտին բառնաւ խապու ապերջնկին եղկելսդ մօր  
Որ մայրական գողար սիրուդ գգուեր ըդքեզ 'ի գերկ իւր  
Ա.Յ. սո սոյրիացաւ  
Մտեալ 'ի սուդ և 'ի ցաւ ,



## Ի ԴԱՄԲԱՐԱՆ ՆՈՐՍՏԻ ՄԱՆԿԱՆ



Որ 'ի շիրմիս ցուրտ դամբարան  
Հանդչի Մանուկ Հայկաղնեան  
Զաօսի կենաց չեւ առեալ փորձ ,  
Գողցես մեղաց եւ անփորձ :

Ի զարդանալ ալոցն ամաց  
Երկուց երից եւ տասանց  
Այս ինչ սազարթ պերճ յիրանուն  
Պճնէր ըզէկ զայտ նորուն ,  
Ահա Մկրաս Ասրովպէին  
Կտրեաց գիւնաց թել նորին ,  
Թողեալ աւանդ զատարակն հեղիկ  
Տապաստ անշունչ աւասիկ :  
Արդ սս անցիալ ընդ քաղցր օդով  
Թոչի յասեւացս սուրբ հոգւով ,  
Եւ յաղթութեան զկրմաւենին  
Կրէ ընդ Սուրբս 'ի ձեռին :  
Օ՛ն Մահացուդ ջինջ արտասուօք  
Համեաց մաքուր մազմանօք  
Ժուել յերկնից , յանանց 'ի փառա  
Տալ վայելել յաւխեւանս :



## Ի ՆՈՐԼՆՏԻՐ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԻՒՆ

8. ՊՕՂՈՍԻ ԱՐՔԵՊՈԽԱՊՈՍԻ ՀԱՅՈՑ



Բաղդ մեր ահա բաղդք Հայկաղամսց զերթ դարուն  
Հասին . անցին աւուրք սգոյ , ցնծութիւն .  
Որ միշտ 'ի ծոց կայաք 'ի դառն որբութեան ,  
Այսօր հնէն սիրտք մեր նոր իղձս լմնդութեան ,  
Որպէս 'ի նոր ճառապայթ  
Փայլեալ յաւէտ մեր ճակատ :  
Զի Հայր արձի մեղ նորհեցաւ վեհ Պօղոս ,  
Աւմ ըստ անուանն երկին կնքեաց կանիւախօս :

Թէ սսա անօթ ինձ ընտրութեան է զհօտ  
Զեր տաւաղել Եկեղեցւոյս իմ յարօտ».

Յն ցնծութեան ծայն գեղեցել  
Հնչեացեն քնարք ոսկեթել :

Եւ պանդխտոյն 'ի Հայրենեաց տարադէմ  
Վերջին իցէ ողբալ զրադիկ սեւադէմ,  
Մինչդեռ խնամոց Վեհիս շողայ նոր Արփի,  
Դարձց' 'ի լոյս մէդ նոյցին ոգւոց տիրալի .

Մի այլ յաւէտ յառաթուր  
Բաղդին մնալ սեւաթոյր :

Աստուածաշուք և Հայրք որդւոցս համերամ,  
Քեւ մեր այսօր ցնծացաւ տունս Արամեան .  
Հովանացիր աջով քոյցին սրբաջունջ  
Կալ զօրավիդ յորդիս քո միշտ անտերունջ,  
Մի 'ի նոսա ոխերիմ,

Աղել հարուած ոսոխին :

Ի քեզ յԵրկնից ըդիւք մաղթեմք անդադար  
Յաւերժափայլ պարզեւեսցին կեանս եւ կար,  
Ի թեւ սիրոյդ գոլ բանաւոր քո հօտի  
Հովիւ սիթափ 'ստ հովուապետին Ցիսուսի .

Կեցցես ամօք պարագայց  
Ի դահ քոյցն գերապանծ :

 ՅԱՀՈՒՅՐ ՊԱՐԳԵՒԱԲԱՇԽԵՍԻԹԵԱՆ

Ս. ՊՕՂՈՍԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ



Որդիք Պէզմեան ծն անդր յառաջ հոլանի  
Կից խիղք 'ի խիղք եղբայր զեղբարք գեղանի .

Յողջոյն մեր Տեարց, որ տածէին սէր եւ յոյս  
Զոլլմով մնրով ածել պատկանիւս :

Այն իղձ ահա եւ այն յոյս  
Ծագեաց սերկեամս մեզ մեծ լոյս .

Գորովալիր խումբ խնամարկուաց ըզմեօք շուրջ  
Ի քաղցր աւաչ յերգս մեր յակձիւս ժպախն լուրջ .  
Աչկունք աղու տան ակնարկիս աստ եւ անդ  
Վառել 'ի մեզ նոր իզձ եւ տենջ եւ նոր խանդ :

Ես մեք զիսայրիս մեր ուսմանց  
Զօնել եղբարց քերց եւ հարց .

Փունջ փունջ ծաղկանց երիխորակ  
Քրտանց նոյցին փոխանակ

Մատուցուք արդ 'ի նուէր՝

Զոր պերճ դարաստս այս երեր .

Քան զծաղիկս հովասուն՝

Զորս սփոէ գեղ գարուն .

Եւ քան զքնքուշ մանիշակ  
Հանգոյն Երկնից կապուտակ ,

Խնկեն զերկիր եւ զայերս  
Հայորերոյն 'ի վայելու :

Օ՞ն ծափ առ ծափ

Լուրջ եւ սթափ

Գոչեմք, կեցցեն

Հայք համօրէն

Բերկասպատար

Ընդ ամս համայր :



### ՅԱՌԱՋԻՆ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ

ՆՈՐԸՆՏԻՐ ԹՍԴ. ԽՈՐՀՐՈՅ ՊԵԶՃԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ



Զերթ եօթնալոյս ջահ ՚ի Պէզճեանս փայլիլ յարկ  
 Աւասիկ արդ չնորհին, Ընկերք, փառունակ  
 Զգօն Սատարք հէք Մանկուոյս համերամ  
 Նոցին ՚ի լոյս տածել խնամոց աննըման,  
 Եւ անխոտոր ընթանալ պերճն յասպարէզ  
 Խմասութեան, զոր միշտ բավակն Երկինք մեզ ·  
 Ո՞վ զթութեանըն Անեղին անսպառ՝  
 Յոր զիւրաստեղծ զարդս ամենայն իմասմէն յար  
 Այսօր Կրկին մեղ պարմանեադս միաբան  
 Զբարերարս դայցելու տահս Արամեան  
 Տէր տայ մերոց սրտից ՚ի սէր եւ ՚ի խինդ,  
 Եւ քաջանըր յուսուունս յաւերժ անսպիւտ  
 Օն աստանօր մեք միաբան  
 Եկայք ընկերք դուք ամենայն  
 Մաղթեմք յերկինից, զի Սատարայս  
 Եւ անձանձիր մեր վարժողայս  
 Լիցի նպաստ եւ ձեռնտու  
 Պահեալ զնոսին միշտ յանդորրու ·  
 Զի ՚սէր, յերկիւզ Տեամն եւ յուսման  
 Զմեղ ուսուոցին յանդուլ ՚ի ջան,  
 Եւ առ մէն չիթ քրտանց նոցին  
 Պտուղք ՚ի մէնջ հազարք բուսցին ·  
 Յոր զարդարեալ Դարաստս ուսման  
 Փայլեսցի յար յաղգիս Հայկեան,  
 Պէզճեան Սատարք եւ Պէզճեան տուն  
 Անցցեն յանդոյրս եւ աննկուն,

### ԱՌ ԲԱՐԵԿԱՄ ՈՐ

ԱՄԱՆՈՐԱՅ



Դու Ա'րեւակ անդուլ անխոնջ՝ որ ըդքոյդ  
 Վարես շրջան, գլորես զաւուրս եւ զամիս,  
 Ըզգիշերիս մերկացուցեալ խոր ըզմութ  
 Քանի՛ պայծառ տաս նոր տարւոյս զաւետիս ·  
 Այլ զի՞ այդքան վարես յառաջ փոյթ ընդ փոյթ  
 Քոյին ըզկառս միշտ ոսկեզօծ · հանդիր արդ  
 Անշուշտ այսօր վայլուն ճաճանչք արեւուդ  
 Փրկչեան վանից ճեմարանին լիցի զարդ ·  
 Իցի՞ եւ քեզ ու բարեկամէք, Յեսուայ պէս  
 «Կացցէ» գոչել Սրբուոյս ՚ի սասա հրաման ·  
 Մինչեւ զուսումնիդ հանցես ՚ի գլուխ լիապէս  
 Ցաւերժ ՚ի փառս յօդուտ աղգիս Արամեան ·

### ԱՄԱՆՈՐԱԲԵՐ



Մի՞ ցաւ զառնագոյն հեծես հանապալ  
 Որ միշտ ՚ի վայելս կենացս յօրանաս  
 Եթէ ՚ի գեղգեղ զըլեցին աւանդ  
 Երջանք աւուրց զամն եւ անցին վաղվալ  
 Եբբ ստուեր լուսոց ճոխ փառք ճոխ բարիք  
 Ու ես կենաց յեղերս ժամանեմ յուշիկ ·  
 Մի՞ այլ քեզ յաւէտ կալջիր ուշ ՚ի կուրծ  
 Որպէս այր զդօն զարարս քո հանուրց ·

Եթէ զի՞նչ, օդուտ անձինդ բաղմարդիւն,  
Թէ հն շահեցար զեան քեզ 'ի լալիւն :  
Ըզընաս Փրկչին մւր, 'ի ծրար թաքռւն  
Արկեր վատարար, թէ ոչ հաստատուն  
Յարդեալ աներկմիտ աստէն զԵրանին  
Անդէն գարիստուրն շահիս մնձագին :  
Ահա զարգասիս հասոյց առ մշակ  
Երկիր արգաւանդ երկոյն փոխանակ ;  
Է՛ որ զգեղ ծաղկանց փունջ երինադոյն ,  
Է՛ որ զցորենոյ հասկ հասկ ոսկեգոյն :  
ԶԵն իբր ստուեր կեանք աստեաց կամ երազ,  
Առ վայր մի յայտնեալ, ասկա արտալած .  
Այսօր սիրտ զուարթ 'ի խինդ ցնծութիւն ,  
Վաղիւ հոծ ալսուր ՚ի վիշտ տրտմութիւն :  
Օ՞ն, հարց զանցելոյն . ո ոք 'ի նոցունց  
Յղիացեալ 'ի գանձ եւ յինչ եկամոյծ ,  
Եւ ապա չեղեն 'ի հրաւէրն անկարծ  
Ունայն 'ի բնաւից ընդ սեաւ հողով մած :  
Ո՞ւր, որոց յաւէտ փորձ իսկ զամենից  
Այլ եւ բարգաւած յուսմունս իմաստից  
Զինչ պայծառ աստեղս փայլին ավիւռ ,  
Ոյց բերկրէր աշխարհ 'ի լրց երկնատուր ,  
Վահա յօրհասական յաղջամուղջ խաւար  
Ծածկեալ անյարիր եղեն փայրապմար ,  
Թէ ՚ւ յանջինջ յաւերժ դրոշմեալ 'ի տախտակ  
Յաղդ ապագայից նոցունց յիշատակ :  
Այլ՝ զոր մեծն է աստ, առ քեզ ասեմ. լուր ,  
Յոր ելթէ հաճիս՝ դարձ յուղիցդ զիւր .  
Զի որ 'ի գահոյս բարձեալ Արքենի  
Ի շուշք փափկացեալ փառաց պանծալի

Անկարօտ իսպառ 'ի բնաւից բարեաց  
Պանծային յաւէտ Արքայք մեծագանձ ,  
Տես, ահա փոխան չքնաղ պալատան  
Ի շիրիմ մլթար զնին անկենդան ,  
Հապա սերտ 'ի սէր յԱստուած ապաստան ,  
Հեռի կենցաղոյս փառաց ընդունայն .  
Երկնից նախանձորդ լեր անանց կենաց .  
Զի մի վայրաքարշ լիցիս մահազգեաց :  
Ահա ընդ երկին նոյն եւ ընդ երկիր  
Զգին զառաշեաւ սանդուխ լուսալիր .  
Ընդ որ թէ ցանկաս գործել ռահ 'ի վեր ,  
Մընան օթեւանք անքոյթ քեզ 'ի նուէր :  
Ուրանոր քանի խրախնձանք անզըրսաւ ,  
Եւ որքան բարիք ամբարեալ անբաւ  
Կան միշտ հանդերձեալ առ քեզ 'ի վայելո  
ՅԱնեղին ցնծալ անդ անձառն 'ի տես :  
Զ' և 'ի վերայ բազմաց կացուցից զքեր »  
Զայն երկնից գոչէ, որում իսկապէս  
Աստ 'ի ասկաւուն միշտ հաւասարիմ  
Եղեւ չահարար Աստուծոյ բանին :  
Եւ կամ զամենայն զինչ իւր գոյիւ չափ  
Առ մին Մարգարտի հատոյց սիրատարփ ,  
Որ մնան յաւերժ անփուտ անվթար .  
Եւ զինչ առ նովաւ լրիւ իւրով աշխարհ ,  
Այլ եւ գոն, ծանիր այր գու մտավարժ  
Ճանապարհ արձակ , այլ ստորաքարշ  
Յանել Տարտարոսն, յոր են անաչառ  
Ողբ, լալիւն եւ հուր , տանջանք չարաչար :

## Ի ՍՈՒԽԱԿԻՆ

ԵԽ ՅՈՂՈՐՄ ՄԱՀ ՆՈՐԻՆ



Ըսդ այդու այդուն վարդածըղին  
Գեղամպիսն Արշալոյս  
Զլոյսըն պայծառ մինչ զառաջին  
Յերկիր տփոէր բարելոյս,  
Զիանդ յահնստամ ծնանին անհատ  
Փունչ փունչ ծաղկունք երփներանդ .  
Որոց ՚ի բոյր հոտոց գուարթ  
Հրձուին Մեղուք ծաղկաքաղք ,  
Անդ կազզուրեալ մարդաց ըախիւռ  
Գորդս ծաւալին դալարուռ  
Յորս պաղպաջուն չողան կաթիւք  
Աստեղց երկնիցըն կապուտ ,  
Բոսորափիպ երփնեալ ՚ի ծիր  
Վարդք ՚ի ծրզօստ ուղղաքերձ  
Դեռ անփթիթ կրթեն յակնիռ  
Հզծիծառնուկն սիրայեղց ,  
Որոյ համայր նըմա հանդէպ  
Կացեալ ծառոցն ՚ի բազուկ  
Զերդոյն առեալ վայելչակերպ  
Հնչէ զկիթառ իւր փափուկ:  
Մինչեւ բարձունք հանդոյն Մասեաց  
Յերկուեալ նորին քաղցը յաւալ  
Փոխսնակին ձայն անդրադարձ  
Զերթիթ խօսակիցս իրերաց :

Ի գեղամոյն յառևալ փըթիթ  
Բայցատերեւըն վարդին  
Զուարթադոյն նորուն ՚ի սիրտ  
Բոյք տենջանաց ծաւալին .  
Սակայն զեփիւռ այգուն, որ անդ  
Շնչէր զերկնիւք զոլ անոյշ ,  
Զաչօքն հեղեալ նիրն անվկանդ  
Շնջեաց Սոխակըն քնքոյչ :

Մինչ այս մինչ այն զանկսուլ ասպա յեղկելոյն  
Փթթէր գողարիկ կոկն վարդին շիկագոյն ,  
Եւ լուսաթոյր բացեալ ըըրունք Արեգին ,  
Զարթնոյր անդէն հէքն ՚ի քնոյ վշտադին :  
Զաշկունա յածեալ աստ անդ զվայրօքըն թափուր  
Չետես զոր ակն ունէր աւանդ մտադիւր .  
Այլ թերթ ՚ի թերթ պարզեալ վարդից զեղունակ:  
Ի շողա արփոյն բոցս հասաննեն փակունակ:  
Անդ մէգ տըխուր նորուն մածեալ ըզսրտիւ  
Ուր գայլայիկ պերճ նուագացըն աղնիւ .  
Թափուր ՚ի յոյս եւ ՚ի բերկրանս յարատեւ  
Առ ՚ի գալքար ընարէ զպուրակս անարեւ .  
Որոց ՚ի հրծուանս միշտ ընդ նմին հանդարտիկ  
Անտիրասպէս անդ ցնծային գոռ լիրինք  
Շորջանակի գոռք պարուրեալ ՚ի թափիծ  
Լոհն մնչիկ որոկէս ՚ի սուգ տրտմալից :

Մյուսիկ յաւէտ ՚ի թմրիր  
Լցեալ Մուսայն վշտակիր  
Հաղիւ նուագս զօրն ողջոյն  
Անդը յերիւրէ ՚ի տըմոյն .  
Այլ մինչ Արփի ընդ երեկ  
Զերկնիւք մտեալ հրաչեկ .

Կրկին տարիանք սիրարծարծ  
 Եւ ախրութիւնք արտալմած  
 Անդրէն հուանդք բոցափայլ  
 Զնա ՚ի խրախոյս կազդուրեալ  
 Սոխակն յայնժամ թեւ ՚ի թեւ  
 Դառնայ ՚ի դրախտս ակներեւ  
 Եւ մինչ լապտեր գլշերին  
 Սփոքը ըզողս գեղ լուսին.  
 Զուարթ ՚ի սիրտ անեսեր  
 Կրկին գողորդիկ գեղգեղէր  
 Աստ զառաջնովք առեալ զանց  
 Այգոյն մընայ մօտակաց,  
 Յոր անուշիկն վարդիկ  
 Անդրէն վիթի գեղցիկ,  
 Բանին այն վազիւ զըրունք  
 Երկնից ընդ պերծ արշալոյս,  
 Լերինք, հովիտք, ձորք եւ բարձունք  
 Բառնան նըմա նոր խրախոյս,  
 Որպէս յերեկն նոյն եւ այսօր  
 ՚ սէրն նարեալ խանդակաթ,  
 Վահ դժնդակ բազդին անզօր.  
 Ահա վասնդ տարապարտ  
 Զի այն ինչ չեւ ասեալ զանձուկն,  
 Ահա հարուած ք չարաչար  
 Թափ ընդ սրտիւն անցնալ փափուկ  
 Զէդն արկանեն շնչասպառ,  
 Ո՞հ, հւր թռչնիկն ՚իմ նազելի,  
 Ո՞ւր քաղցր երգոցըն դաշնակ,  
 Աւմդ աւուրըն խաւարի,  
 Կորհաւ ալին իւր Սոխակն

## Ի ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ

## ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ

Փմտք որ ծաղեց լոյս անստուեր  
 Անցնիւր Հայոց սրտերուն,  
 Փառք որ հասանք մեք ազդովին  
 Այս երջանիկ օրերուն։  
 Գարուն զուարթ տիրեց յանկարծ  
 Հայստանու Սուրբ երկրին,  
 Սառնամանիք ցուրտ ձմերան  
 Անհետացան բընաւին,  
 Խաղաղութեան քաղցըր բուրմունք  
 Հայկեան տառից թեւերով  
 Բոլոր քաղաքք բոլոր գաւառ  
 Բուրեց մեղմիկ զեփիւռով  
 Ատելութեան խիտ ամպերը  
 Թէեւ սոյդ ըլլային,  
 Ցրուեց իսպառ սէր տարածեց  
 Լուսոյ ճաճանչն արփային  
 Թող նախանձոտ մեր թշնամին  
 Դադրի գարան գործելու  
 Անքակտելի սուրբ Միութեան  
 Ակրտ սիրոյ կապն խղելու  
 Զի էն Աստուած հաշտ է ընդ մեզ  
 Եւ իւր Որդին միածին  
 Դիտեց յերինուստ այս ընթացքնիւս  
 Օրհնենք տուաւ մեր ուխտին։

Հայրագորով տեսուչներով  
Պատսպարեց ազգելինիս,  
Եւ յաղթութեան կարմիր դըրօն  
Կրկին պարզեց մէջնիս:  
« Հսաւ, բաւ է տարիք այսչափ  
Անհարին վշտերու,  
Կոյր զկուրայն ծառայելով  
Անդութ դաժան սրտերու,  
Դուք որ Հայկայ կրէք զանուն  
Անոր սիրուն միշտ ձեզի  
Ո՞րչափ բարիք եւ դժութիւն  
Խոկըրանէ ցոյց տուի  
Զէ որ ընտիր սոկետառեր  
Ինծմէ պարզեւ ստացաք,  
Եւ ճոխ բարբառ անով յօդուած  
Վեհ կը պանծան ձեր մատեանք:  
Առատ դթոյս ցոյն ու անձրեւ  
Որուն ընտաւ չիք սահման,  
Յորդալտակ յերկնից տեղաց  
Այս վախտունի մյայտնութեան.  
Այո՛, այո՛ անչուչտ կօրհնեմ  
Նոր սահմանաց ձեր դրութիւն,  
Եւ Սրբազն սուրբ Հայրերնիդ  
Պիտի հսկէ զայն արթուն  
Ալ ինչ մեամք ով աղդակիցք,  
Ռւխտեմք կրկին միանալ.  
Խէթ ու մախմանք շատ ալ ըլլան  
Զըլլայ վախմանք դէմ կհնալ  
Աղատութեան չքեղ թաղին  
Վարդէ պասակ հիւսելով

Քարձրացնենք Մասեաց գագաթն  
Աղաղակենք ըսելով  
Աղգասիրաց ազնիւ զլխուն  
Այս թողլ ըլլայ պերծ պասակ  
Եւ աղդատեաց անսանձ զլխոց  
Սմբատ հիւսէ ըոլորակ:  
Հրացեալ շամբեւր, այն ալ շատ է  
Փոխան իրենց չարութեան.  
Կերպարանքով մարդ են իրաւ  
Բայց 'իներքուստ չար գաղան:  
Եւ կամ դժնիկ բոց հասանող  
Կայծ կը հանեն չար կիրքով.  
Իրենց շուքով հանդչողները  
Կը լափլիզեն բոցերով:  
Փառք ու սպատիւ ընդհանուրին  
Որչափ շամնայ Աստուծով,  
Նախանձաբեկ սիրտք կը հաշին  
Անթիւ խզի խայթերով:  
Ասանկներէն հեռոնւ ըլլանք  
Ու չի խարռուինք անոնցմէ  
Ազգը սիրել կը պարծենան,  
Այլ միշտ կ'ատեն 'ի սրտէ:  
Ամեն չարիք կ'անցնին թէպէտ,  
Սակայն իրենց յիշատակ  
Երկար առեն մեղ կը ջամբեն ծայրելուն վե  
Չարչարանաց գառն բաժակ:  
Անդութ Վասակ, չար Մերուժան  
Սատակեցան չարաչար,  
Այլ մինչեւ ցարդ եւ յաւիտեան  
Մեզի եղան արհամարհ:

Անուշ լսին սիլրա չահեցան, հայոց հայութ  
 Ազգը ըրէն ցիր ու ցան, ուրի  
 Բոլորովին հոգւով կորուստ ուստի բարձր  
 Մարմին զարձան անկենդան  
 Ծառ մըն էին երկինք հասած առյօնա  
 Բարի պառող չի տուին, ուստի  
 Եւ արմանուն կտրուելով առյօնա  
 Նիւթ մը եղան գեհենին առյօնա  
 Փառք Անմահին, անսոնց սերունդն առյօնա  
 Անգամ վերցաւ ու չի կայ,  
 Եւ միմիայն կը բաղմանան առյօնա  
 Օրհնեալ սերունդ վեհ Հայկայ,  
 Տէր եւ ծառայ, հարուստ, աղքատ  
 Միաբանած սուրբ սիրով,  
 Երբ հարազատ հօր որդիներ  
 Բարիք կընեն բխրաւոր:

Ի Դ. ՏԱՐԵԴԱՐՁ

ԱԶԳԱՅԻՆ ՍՈՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ

«»»»»

Հրճուն երկինք, խայտայ երկիր անթերի,  
 Եւ Հայկազնոց գէմք կը ժպտան գեղանի.  
 Զի տարեղարձ մեր փրկութեան նոր հասեր  
 Դարձեալ հանդոյն Սրուսելին լուսաբեր.

Յոր նորոգուն մեր սրտեր

Կրկին 'ի յոյս եւ 'ի սէր:

Ազգասիրաց վսեմ ճակտին քրտնաթոր  
 Այսօր Մասնաց հրեշտակն յաշխոյժու նորանոր

Քառեակ պսակ մ'ալ զայ հիւսել ծաղկափայլ՝  
 Ջոր Եթերին կաղմնն մատունք բարեփառ.

Յոր խրախուսուին մեր սրտեր  
 Կրկին յոդի անվիհեր:

Զայն հինաւուրց Քինամինդրին ալ ընդհատ.  
 Հնչեն փոխան բարբառք Հայկեան ամնադհատ  
 Օրէնք արդար եւ միութիւն երջանիկ,  
 Զոր « մայր բարեաց » գրեն անշուշտ անշինջ գիրք.  
 Յոր կը ցնծան մեր սրտեր  
 Կրկին 'ի խինդ անեպեր:  
 Համը՝ օն որդիք Հայկեան, յայս պերճ ասպարէզ  
 Եկէք տօնել սերկեան շքեղ այս հանդէս.  
 Նուիրական ըլլայ մեզ օրս յարաժամ,  
 Ուր միութեան ճանչցանք ողին ու ազգութեան.  
 Եւ յոր լցան մեր սրտեր  
 Կրկին 'ի լոյս անստուեր:

Թող հնչէ ազատ

Միշտ վեհն Այրարատ,

Ընդ նմին երգեն

Դաշտ, լերինք ամեն,

« Թէք բաղքն Հայերուն

Դեռ ողջ է անքուն ».

Եւ մեք անդադար

Զարնենք Հայկեան քնար

« Որչափ ասլրի Հայն

Կեցցէ միութիւն

Ու փառքն աննըման

Սահմանաղրութիւն

Սահմանաղրութիւն ».

«»»»»

Ի Ե. ՏԱՐԵՎԱՐՁ

## Ո.ԶԴԱՑԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ

Մինչդեռ Հայկեան որդիք հաղցն ՚ի պերծ դարսու սպեփայլ  
ի միութեան երկնաշանց կազն յօդեցան սիրավառ,  
Ո՞՛, ի՞նչ զուարթ ու գեղցիկ ուրախութեան դան օրեր,  
կ'անցնի խաւարն ու փոխանակ լցո կը շղազ անստուեր.

Կեցէ յաւերժ Աէր, Միութիւն

Զցդ ընդ կրօնիս և անկուն :

Աշխարհանձն նախնի փառքեր պեսի փայլն օր աւուր,  
Երբ չար նախանձ, սի ու մախանց մատնին այս յառաթուր.  
Որչափ ՚ի Հայս բոցածաւալ արծաթի սէրն հայրենեաց, Ո  
Երջանկութեան բաղդն ալ անդէն պիտի կանդնի գերազանց,  
Բուժել յաւետ պյն կարելէր

Յաւ դառնութիւն սրոից աւեր,

Երկնից փառքեր առ ձեզ Հայեր, են պատրաստ  
Մինչդեռ ջանանք միշտ Ազգութեան ՚ի նպաստ.  
Եւ մինչ արդար ըլլանք պաշտօպան Օրինացո  
Զոր հաւասարեաւ բաշխեց մեղ Տէրն իրաւանց.

Հապա Հայկ'ը, մի՛ դւռը

Տարի մ'ալ արդ հնդերեակ

Անցաւ աչա վայրապա՛ր,

Դեռ մաս՞նք անգործ ու տկար,

Ջանանք, որ եւքն ալ փոխան

Տեմննիք ծագած Աստղն Հայկեան

Վերայ Հայոց կամարին

Կրկն լուսովն առաջն.

Ուր ցնծալով գունք յար

Յերդ և յաւաչ անդադար.

Կեցէ միշտ Հայ ազգութիւն

Կեցէ Սահմանադրութիւն :

Ի ԲԱՂԴԱՆ ՀԱՅՈՅ

Դամակով ամ առաջակա առ զաք

Սա սրտաճմիկ դժնդակ վիճակ

Հայոց գիւցաղանց

Փափուկ սրտից մէջ ինչ դառն յիշատակ  
Նիւրեց անանց :

Ամնն աչքերու արտասուաց մթեր  
Գերարատօրից ուզիւ

Աէտ վէտ ծորեցին. արդ որ ազգասէր  
Չ'երդեր սրտաբուզիւ :

Աւանդ, Հայրենիք գարձաւ անապատ.  
Ու խնծալից ձախք

Զէն հնչեր բնաւ. եղան սղապատ  
Սրտով ամնն Հայք :

Տեսէք սա սիրուն մայրն Հայաստան  
ի՞նչպէս ողորմուկ

Հանեց հարմնութեան պերծ քողն պատուական,  
Մտաւ դառն ՚ի սուդ .

Ով բաղդ անողորմ, ծն ել արթնցիր,  
Գիշա մներ վրան .

Մինչեւ Երբ անհոգ ՚ի քուն անյարիր  
ննջես անկենդան :

Օն ընդուատ ՚ի քնոյդ, առ քեզ աշխոյժ նոր,  
Ճախորէ հոլաթեւ .

Զայն տուր աւեաէ բարիք բիւրաւոր  
Հայոցն անարեւ :

Բաւ ալ որ թշուառ Հայկայ զաւակունք  
Ո՛հ վարանդի

Յողք 'ի կոծ սրտեր, լի յարտօսր աչկունք  
Մնան վշտալի :

Տուր որ գէթ խուն մի 'ի խինդ նորանոր  
Լցուին Հայ սրտեր.

Տուր, որ Հայրենեաց երկիրն աղցաւոր  
Փայլի անեպեր :

Եւ քաղցր հարազատ տեմնէ իւր որդիք  
Ի գիրկ իւր սիրուն,

Որոց կարօտիւ անձկայրեաց սրտիկն  
Խոցուեր դառնագոյն :

Ո՞հ, իւ այն ատեն՝ մինչ սիրոյ ողին  
Զերթ քաղցր աղաւնի

Սաւառնի 'ճակատ Հայոց խնդագին,  
Անդէն թափծալի :

Կ'անցնին սեւ օրեր՝ ուր խեռ ու նախանձ  
Սիրտք անմիաբան

Վահ, 'ի չնախարհիկ կապտեցին փառաց  
Զիւեղձուկն Հայուստան :

Որով եւ Հըեշտակն՝ որ 'Մասեացն 'ի սար  
Կ'ողբայր սրտառուչ.

Լացն 'ի պար փոխած զարնէ պերճ Քնարն  
Երգել անմռունջ :

«Թէ ծնելասէր մայրիկն Հայաստան  
Ոգւով եռանդուն

Դեռ 'ի խինդ որդւոց ողջ է յաւիտեան  
Եւ կայ աննկուն » :

Թող ալ ողբդ, հառաչ ո Հայ տարաբաղդ,  
Զի նոր քեղ չնորհեն

Երկինք փառք չքեղ, արդ ցնծմ անախու  
Սիրով լուսադէմ.

Երկրորդ ՏԱՐԵԴԱՐՁ

ՑԱՅՍԵԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

Ամպահամբոյր Մասեաց զռուղ արտեւան  
Ի՞ւ կը փայլի զերթ երկնային պերճ խորան.  
Ի՞նչ այն բռոր չիթք չողչողուն  
Ակնախըալի քան չող արփւայն,  
Սիրոյ է այն հուր  
Հայոց ողեատուր

Սէրն է այն  
Երկնահաճոյ :

Ճոն եւ Վարդան, արին Տաճատ իսկաճէմ  
Սաւառնելով ճախրեն ահա լուսադէմ.

Ազնիւ սրտի բարեգուշակ  
Տալով ժախտ մեզ անուշակ.  
Որոց քիրան արփւն  
Պճնեց Հայոց տուն  
Եղեմական  
Ցօղոյ նման :

Արհմն ու Զրուան, Որմիզդ, Յազկերտ չարաշուք  
Թէ քամնցին Հայոց աչքէն դառն արտսունք,  
Ահա Տաճատ քաջ ախոյեան

Տայ իւր սանուց ուրախութեան  
Բաժակ թաթաղուն  
Գամել յիւր անուն  
Յարազուարճ  
Յերգս եւ յաւաչ.



Ե ԽՐԱԽՈՅ ՈՒՍՏԱՆ

Օն պարմանիք ուղղենք մեր քայլն դէպ յառաջ  
Բաց է ահա լայն ասպարէզ մեր առաջ.  
Հօն՝ ուր ուստան ծաղկունք փթթին քաղցրաբոյր  
Մարգարտայեռ ցօղով երինած յարձաթ թոյր.

Ի խինդ, 'ի խաղ եւ 'ի պար  
• Խնչու անցնին վայրապար  
Զուարթ գարնան մեր օրեր  
Զերթ սահուն պայծառ ջրեր,  
Թէ իմաստութիւն  
Կը շինէ իւր տուն,  
Քիրան ու փոյթ ու ջան  
Նուրիբեմք ուսման :

Ուր ուսումն եւ ուր սէր երկնատուր,  
Անդ բընաւ չի հնչեր ճայն տըխուր.

Երջանիկ է այն վայր՝ ուր կրկին  
Սուրբ ոդիք անաղօտ կը փայլին,  
Ուսման սուրբ ոդին

Ի մեղ էր բնածին.

Զըլլայ տանք տեղի  
Վատութեան ալխտին,  
Օ՞ն խիզախենք քաջալանջ  
Նկրտելով միշտ յառաջ,  
Ուր Հայրն հայոց խանդակաթ  
Մնայ պճնել մեր ճակատ:

Ի ԼՈՒՍԱԽՈՐՈԽԻՒՆ ԴԱՐՈՒՄ

Տղիտութեան մինչ սեւաստուեր  
Կը փարատուի անշուշտ դիշեր  
Զի 'նոր դարուս 'ի Հայաստան  
Լոյս անաղօտ ծագի ուսման :  
Եւ ծաղկասիմու գոգցես գարուն մասսան  
Գայ նորա հետ զուարթ 'ի մոյն համարն ուն  
Ազնիւ փունջեր տալ 'ի նուէր  
Որց անձկան միշտ Հայ սրտեր :  
Արփիափայլ Լուսովն անմուտ  
Կը զարդարուին միշտ անկապուտ  
Հայ օրիորդն զոյդ լուրդ մանկան,  
Ա՛հ անձկալի օ՛ր ցնծութեան :  
Փառք Հայրենեաց փառքն Ազգութեան  
Ալ կը փայլին ասաեղց նման .  
Արդ որ հայ սիրտն յայս անտարեր  
Ու չի լեցուի 'յոյս անեսպեր :  
Նա, մինչ սիրոյ անմահ Զուարթուն ընթաց  
Կը սաւառնի 'ի Հայս համբուն , ասքաւ չըօժ  
Ալ տարադէմ զնման գմնդակ  
Նանթից հարուածք անյիշատակ : անխորով շլ  
Եւ հւըր, չը մնան տատսակ եւ փուչ մրցի  
Խոցել 'ի սպառ սրտեր քնքոյշ , այս զին մի  
Քանի որ հեշտ փիթթին ծաղկունք  
Հիւսել 'ի գլուխ թագ գեղաշուք .  
Օ՞ն Հայ կուսանք մատամբք լոնդել  
Նուագեցէք քնար ուկեթել  
Դու ալ 'ի պար եւ Մանկափ , այս մանքով  
և կեցցէ այս դար մեղ ցանկալի :

Վեհ Արշալոյն ըսկ մեղմ հողմոյն զուգընթաց  
Այն ինչ զողտրիկ ափոք չնորհ բիւր դաշտաց .  
Մինչ զըկելով ժամանակին շրջաններ  
Բերէ փառօք նոր առաւօտ ինսկարեր .  
Որ նորանոր իղձ եւ եռանդ բոցավառ  
Կը թափանձէ սրտից խորեր սրբարար .  
Մութն եւ ստուեր լուսոյն 'ի շող կը փայլին ,  
Ցոր աստեղաց պարք լուսերամ կը ծածկին ,  
Անդէն եւ հաւան փողէ երգելն ազդարար  
Թոչունք 'ի դաշտս ալ կը ցրուին 'ի պաշար .  
Ուկի վարսերն փոած 'ի յուս կոյսն արեւ  
Կու դայ բնութեան այգուն ձօնել նոր բարեւ .  
Ու ահա փութով դալարագեղ 'ի պարտէզ  
Թրթռաւով կ'ենէ 'ի ճեմթիթնեն հեղ .  
Երփինունակ ծաղկանց վերայ հոսաւէտ  
Հանդչի մեղմուն կթել ըզհիւթն քաղցրաւէտ  
Երկնից Արքայն կարկառելով զաջն հըզօր  
Ցողէ յաշխարհ առատ բարեաց իւր շընորհ .  
Ցոր լցուելով մարզիկ յարդիւնս զերունակ  
Կը խրախուսին ձեռն արկանել 'ի վասակ .  
Եղոյն 'ի յանգ գեղջուկն 'ի յարտ յոյս 'ի սիրտ  
Ու ժիր մշակն ափեր յայցեստամն խինդ 'ի խինդ .  
Փութան 'ի գործ յաշխատութիւն քրանաթոր  
Ցուսով երկրին պարգեւն առնուլ բիւրաւոր .  
Ցոր ինսկալիք լընլով յամբար , 'ի սապատ  
Կը վայելն պարագայիւք անընդհատ ,  
Կ'օրհնեն զԱստուած պարգեւատուն սրտագին .  
Հառ տիւն ահա կը մանէ յամբ գիշերին .

Եյգուն այգուն մինչ զեկիւռակրօն  
Նախ դայ աղգել զոլ ափիւռ .  
Այլեւ յաշնարհ բընաւին  
Մաւալի լոյսն առաջին ,  
Ի՞նչպէս բնութիւնք համօրէն  
Կը զուարթանան բաղմաղէմ .  
Կ'անցնի լսաւարն , կու դայ լոյս  
Որ նորանոր կ'ազդէ յոյս :  
Գամ քան ըզգամ ոսկեղէն  
Արեւելից պերճ դռնէն  
Ծագի Արեգն ալ պայծառ ,  
Ժպտին ամպերն փայլ 'ի փայլ .  
Եւ նախ կատարք զարդարուն  
Հսկայապանծ լեռներուն  
Բերկրապատար կ'ողջունեն  
Զելս Արեւուն լուսեղէն :  
Մարգեր խայտան մէտ 'ի մէտ  
Մինչ փչեն հողմք ինսկաւէտ .  
Եւ կ'զմայլին , երբ Արփին  
Պձնէ զանոնք իննդագին :  
Զինջ եւ վըճիտ միանունք  
Գետոց , առուաց հեղինդուկ  
Մինչ կը սահն ման 'ի ման ,  
Փայլ կ'արձակեն աստղանման ,  
Ցորս Արփոյն շոլ անդադար  
Գողցիս ափեէ գեղ գոհար .  
Գնան ջուրք և յերթ ծաղկանց նուրբ  
Մատուակին նեկտար սուրբ .

Անդ շըլացեալ աչք 'ի բիժ  
Գրչերային՝ փայլին միշտ  
Յօղով մաքրուած արծաթի ,  
Լուսով պճնած արժինի .  
Կը անսնեն Վեհն , որ յԵթեր  
Կարդայ նոցունց հրաւէր ,  
Փութալ 'ի գործ 'ի վաստակ ,  
Ճարել պարէնն իւրեանց ցանկ :  
Ո'վ , քանի քաղցր ու չքեղ  
Քու դէմքդ Արփի երինագեկ .  
Որով աշխարհ ամնայն  
Կ'սքանչանան յարաժամ .  
Քեզմով յաւէտ մէդն ու մութ  
Կը փարատուին խաւարչուտ .  
Եւ միշտ յաշխոյժ եւ յեռանդ  
Կը վասուին սիրտք անվկանդ .

---

ՄԱՐԴԱԳԵՏԻՆՔ

---

Գարունն չնորհադեղ կու դայ փառքերով  
Թմնել գաւտ ու ձոր շքեղ զարդերով .  
Երկիրն համբուն նոր նոր կեանք առած  
Կը պարզէ տմոյն սառերն յիւր դիմաց :  
Ուր մարդ ու մարմանդք դոդ բերկրապատար  
Խսկոյն կը ծըլին զիրխտի նըլկար .  
Անոյշ զեփիւռներն զանոնք կը գգուեն  
Պերձ յօղերն աստեղց միշտ որնուցանեն .  
Կ'աճին զարդանան պերձ ծաղկանցն 'ի պար ,  
Կը պճնեն բնութիւնն 'ի զարդ բարեփառ .

Ու վաստակաւոր խոնջ անցաւորին  
Կ'ընծայեն 'ի նինջ փափուկ անկողին .  
Հոն կը ճարակին եզն ու երխվար  
Ի կայտիր ոտին հրձաւելով յամայր ,  
Այժ եւ ուլք յաշխոյժ թինակ տալով անդէն  
Մերթ կ'առնուն ճարակ ու մերթ կ'ստատեն .  
Եւ հեղահամբոյր դառանց հետ մաքիք  
Հոն երամալին կը դիմեն դողմորիկ ,  
Տեսներով յոյր յոյր մարդեղն անուշակ  
Ոգւով եռանդուն կը լեցուին համակ ,  
Ումանք 'ի բառաջ կը գոչեն ուժգին ,  
Այլք խինջալով ցնծան խնդագին .  
Եւ կէսք մայելով 'ի ձայն փափկասաց  
Կը մակաղին անդ աչօք քնչած .  
Ա՛հ մինչ քաղցրաշունչ հովեր տարութեր  
Կը փշեն յաւերժ , Բնչպէս 'ի յերեր  
Տատանին կանաչ ցօղունք մէտ 'ի մէտ  
Զինչ Ովկիանու ալիք վէտ 'ի վէտ :  
Եւ մինչ այն վէտ կըմպեն սուրբ բաժակ .  
Զոր մերթ կը ցօղեն Երկինք անապակ ,  
Կը շողշողին միշտ զերթ աստղ պայծառ  
Որոց մնան աչք յակճիռս անդադար :

---

ԼՈՒՍԻՆ

Ո'հ . Բնչ սրայծառ փայլիս յերկին  
Ընդ բոյլս աստեղց դու ով ով Լուսին ,  
Եւ շողերով քո գեղանսի  
Պճնես գիշերն խաւարչար .

Ներինք ու դաշտք, բնութիւն համայն  
Հրճուխն լուսով քո դիշերայն  
Կուրախանան խեղճ ձկնորսներ  
Երբոր տեսնեն քո նշոյլներ .  
Որ խաղաղիկ ջըրոց վերայ  
Կը շողշողան զերթ բիւրեղեայ .  
Երդոց նուագս հոն անուշակ  
Յերիւրելով կը մնան համակ .  
Մինչեւ յուռկանն այն խարօւսիկ  
Գան հոյլ 'ի հոյլ ձըկանց խմբիկ .  
Եւ բնչ լապտեր լուսածաճանչ  
Ուղեւորին ծագեալ յառաջ ,  
Ցոյց տաս շաւիդ, վաղ անադան  
Համիլ յամնքոյթ իւր օթեւան :  
Էղքեղ տեսած սոխակն ազնիւ  
Որ փայլիս զերթ արփին 'ի տիւ ,  
Եւ քաղցրաւաչս բիւր դայլայլկ  
Կը յօրինէ ծառոցն յոստիկ .  
Ուր եւ Գարնան խայրին քնքուշ  
Շնչելով մեզմ հողմիկն անուշ ,  
Անդ թոշնեկին սրտին եռանդ  
Կ'արծարծէ զերթ հուր բոցազարդ .  
Եւ իմ ոդիս կը ցնծայ , երբ  
Ցառին աչկունքս այն բարեդէպ  
Եքեղ դիմացգ՝ որ կը փայլին  
Եւ կապուտակ դաշտ Եթերին  
Ցոլէ առատ արդ իմ տիսուր  
Եւ խորշ սրախն լուսին մաքուր .  
Ցոլ արծաթի, որ սրբըւին  
Բիւր տրտմութեանս աղտ սեւաղին :

Ի ՍԳԱԼԻ ՄԱՀ  
Պ. ՅԱՐԱՒԹԻՒԽՆ ՍԻՐԵԼԻՈՑ ԻՄՈՅ ԳՈՐԾԱԿԱԼԻ  
ՊԵՀՃԵԱՆ ՎԱՐԺԱՐԱԿԻՒՆ

Ո՛հ . Ինչ ցրտադին ձըմնու տրտմառիթ  
Կապտելով դիմացս իմ ծաղկափթիթ  
Քաղցրիկ ժախտներս . այսօր դառն 'ի սուդ  
Զիս անմիսիթար համակեց, եղնկ .  
Դեռ իմ Մտերմիս սիրոյն ծարաւի ,  
Դեռ սրտիկս անյագ կարօտէր զանի .  
Ա՛հ անագորոյն մկրասն Ալրովզեան  
Փութով յայն հասաւ զերթ դժիսեմ գաղան .  
Կտրեց դառն յօրհաս միակ Սիրելոյս  
Քաղցրիկ իւր կենաց թելիկ նրբահիւս .  
Տարմւ, հեռացնաց աչքերէս կարօտ ,  
Մութ դամբանի մ' մէջ ծածկեց մահահոտ :  
Այն փարփառ աչկունքն յաշխոյժս եռանդուն  
Որ ցոլանային պերճ աստեղց հանդոյն ,  
Կափոց շուտ 'ի քուն հն, մահահամբոյր  
Թողլով յարեւէ զուրկ այլ եւ թափուր :  
Այն գորովալիր Հայրն ծնելասէր  
Դեռ իսկ անյագուրդ իւր որդւոցն 'ի սէր ,  
Ո՛րս եղած զաժան յնսովին մազիլ  
Պէղճեան յարկերէն դընաց տարագիր .  
Զոր յանխոնջ վաստակ ու 'ի ջան քրտնաշխատ  
Որպէս լուրջ պաշտպան հսկէր անընդհատ .  
Բայց արդ անկենդան աւադ, կը կապուին  
Այն ժիր բազուկներն 'ի խիզր խստագին :

Քող ալ իմ սիրոյ դազրի Քնարն յերգոց  
Դադրի . ու փոխան սրտկս սաստիակոծ  
Հնչեն թող յամայր բիւր ողբ ու հառաչ  
Սորա սպապատ ցուրտ շիրմի յառաջ :  
Ա՛հ , ուր այն օրեր , այն քաղցրիկ ժամեր՝  
Յոր ընդ սիրելոյս ցնծայինք 'ի սէր ,  
Բարէ . զիրթ գիշեր փոխւելով յանկարծ  
Ծածկացին մեր յոյս 'ի սոտեր տիվաղդած :  
Սակայն այն գիշեր Երկնից մէջ կապոյտ  
Լուսով զարդարուած կը ժպտին անցուատ ,  
Ուր եւ սա անմահ Ողին զուարթերնս  
Պիտի ցոյանայ անսրուտ աստղի պէս :  
Արդ՝ ով Ցարութիւն որ յերկնից խորան .  
Վարդ մ'ընծայեցար 'ի գրախտէս Պէզեան .  
Գէթ քաղցրիկ ժպիս մ'ուզարկէ առ մնզ  
Յոր քու սիրելիք ափոփին հոգեպէս :

Ի ՀԱՆԳԻՄ

ՎԱԵՄԱՊԱՆԾ ՊՕՂՈՍ ՊԵՅՄԻՐԱՅԻ ՏԱՏԵԱՆ

Գոյդ մահաշուկ 'ի լուր Հայոց կը հնչեն .  
Եւ տիրութիւնք դաշխարհ համայն կը պատեն .  
Զի պերճաշուք իւր դրախտէն Հայաստան  
Նոր իմն այսօր կորոյս ծաղիկ մ'աննըման ,  
Հանգետ աւանդ , վեճմ Սեպուհն մեր Տատեան  
Եւ սուդ համակ սիրուք զդացին Հայկազնեան  
Ուր է Հայրիկն , որ անտերունջ որբերու  
Այլ եւ այրեաց հանդիսանայր ձեւնտու ,

Ո՞հ , հէք անբաղդ Սանունք վանուց Սուրբ Փրկչի  
Մինչդեռ Վեհիա ընդ հովանեսք տարիալի  
Կը վայլէին անքոյթ կենաց քաղցր օրեր  
Վահան ; ինչպէս շոյտ հասաւ մահուն հրաւէր .  
Տարաւ անշուշտ դիմէն Պօղոս գերափառ  
Հոն՝ ուր հոգւոց են լուսերամ սուրբ կաճառ ,  
Մթաղնեցան քաղցրանայեաց այն աչկունք  
Որ դիտէին դրազդիկն Հայոց ողորմուկ :  
Ա՛հ , ալ երբէք չն կարկառիր այն ձեռքեր  
Որ տածէին անթիւ խեղճուկ թշուառներ .  
Այլեւ անշարժ այն քայլափոխք քաջընթաց  
Որ այցելու միշտ լինէին Վարժոցաց :  
Ալ Հայ մանկանց՝ ոյց սա էր միշտ քաջալեր ,  
Ալ կը լոեն սիրոյ քնարք ուկեթել .  
Այն երշանիկ կ'ողբան օրեր , ուր ուսման  
Սովաւ յաւերթ կը վայլէր ջահն ուկենման .  
Յոր մերկացած 'ի խաւարէն թանձրագոյն  
Լուսով անանց կը պճնէին զարդարուն :  
Ո՞վ դուք անդունդք ամանակաց ահաւոր  
Ընդէր փութով 'ի խորս անհուն ձեր այսօր  
Սորա անդին կենացն օրեր խառնեցիք ,  
Այս ձեր առ մնզ էր դժնդակ դասակնիք :  
Փոխան փառաց 'ի սուզ ահա տրտմական  
Կը թախծի յոյժ Տատեան ընտիր գերդաստան .  
Զի մնծափառ կապտի իւր փառքն ու պարծանք ,  
Եւ միթէ կմն նըմա քաղցր ինչ սկոփիանք .  
Միթէ մնան հայրագորով այլ ձեռքեր  
Զնջել իսպառ իւր Հայ որդւոց արտսունքներ՝  
Որ անդագար չուրջ դամբանիս ցրտագոյն  
Միշտ կը ցօղեն ընդ հարազարս նորուն :

Աղի անմահ, որ օդահերձ իրը արծուի  
Արդ սըլացար յԵրկնից գաւառն խնդալի,  
Գո մշտալոյս աչացդ երբեմն ակնարկին  
Դարձուր առ մեղ, յոր մեր ողիք կազդուրին:  
Մաղթէ յԵրկնից, զի ցնծութիւն մեղ զուարթ  
Հանգունատիպ քեզ չնորհէ զոք Պայազատ:  
Որ եւ բներկի յաւերդ փառօք Հայկեան տուն  
Փարատելով իւր վշտակիր թախծութիւն:



### ԶՈՒՄՐՃԱԼԻՔ

#### ԸՆԹԱՑՔ ՄԱՆԿԱԿԱՆ

Դեռահասակ  
Մանուկ համբակ  
Առտուն կամուխ  
Սրտօսրից ուղիս  
Աչքէն թափած  
Սիրտը կոտրած  
Կմլլմալով  
Մանր քայլով  
Կու գայ Դպրոց  
Մանր աղոց

Մէջ կը նստի  
Փորն անօթի  
Քիչ մը ետքը  
Երբ իր կամքը  
Կատարելու  
Տուն երթալու  
Յոյսը կտրէ,  
Ալ կը լռէ:  
Երբ հացն ուտէ,  
Լմբնցունէ,  
Բաղկատարած  
Երկինք նայած  
«Հայր մեր» կ'ըսէ  
Ու վեր կ'ելլէ:  
Քիչ մ'ալ ետքը  
Վարժապետը  
Կու տայ ամոր  
Գրքոյկ մը նոր.  
Ան ալ իսկոյն  
Սաստիկ վախուն  
Վըշվըշալով  
Արտասուելով  
Մինչ իրիկուն  
Մէկ երկու տուն  
Համար կ'առնէ  
Ու կը լռէ:  
Ժամը տամնին  
Երբ զանդակին  
Անուշ ձայնը

ՊԵՏԱԿԱՆ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՅՈ-ԱՐ

Ա. Հ. Ա. Մ.



Խմաց կոյւ տայ  
Ամեն տըզայ  
Կ'անցնին իրար  
Ու անդադար  
Կը բըսբըսան  
Կ'ուրախանան  
Խոկ ասիկայ  
Երբ դուքս կ'ելլայ  
Վազվըղելով  
Յատկըտելով  
Տուն որ կ'երթայ  
Շուտ վեր կ'ելլայ  
Սուր ձայն մընէ  
Հան կը ձըղէ  
Պուայ կանչէ  
Ու բան կ'ուղէ  
Մայրն ալ ձեռքսվ  
Զայն շոհելով  
Կ'առնէ իր գիրկ  
Ու կու տայ միրգ  
Ալ անուշիկ  
Զերթ սօխակիկ  
Քաղցըր ձայնով  
Միշտ երգելով  
Գլուխը կախած  
Բերանը բաց  
Կը քընանայ  
Մինչեւ լուանայ

ովանձ չում  
- 1960 -  
ՎՐԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԴՅ Ազգային գրադարան



NL0558281



809

20\$99